



# ԾԱԶԻԿ



## ՇԱԲԱՐԱՐԵՐՔ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ

16<sup>ր</sup> ՏԱՐԻ.—ԹԻԻ 3. (542)

15 ՓԵՏՐՈՒԱՐ 1903

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

#### ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Տեսուժիչ

#### Դեռասան Դօզլէն (Թատերական)

ԹԵՆՈՒ

#### ՄՈՌՑՈՒՄԻ ԷԶԵՐ

Արձազանք (Ոտանաւոր)

ԱՎՓԱՍԻԱՆ-ՍԻՊԻՆ

#### Տխրանոյց (Նորակէպ)

ՕՆԵԻԿ ԶԻՖԹԷ-ՍԱՐԱՅ

#### ԿՐՈՂԻԿ

Լուրեր զանազան ու զարմանազան (Ոտանաւոր)

ԱՐԻՍՈՂՈՄ

#### Մղձաւանջ (Քերթուած Ժան Ռիշրէնի)

Թարգմ. ԱՐԱՔՍ

#### Բժիշկին պատուէրը (Ֆանթէզի)

ՏՕՄԻՆՕ

#### ՆՈՐՇՐՈՒ ԲԱԺԻՆԸ

Լացերս

Մանտոլին

Ցայգերգ

Գ.

#### Պաննոդներու վրայ

#### ԳԻՑՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԵՂԱՐՈՒՆԵՍ

Գրական շարժումը Իտալիոյ մէջ

ՆՐԵԻՍԿ

Մեր հորիզոնէն

Ս.

Գիտութեանց ականջումը

Ն.

Գիտումիւն

#### ԿԱՆՅՆՑ ԲԱԺԻՆԸ

Մանկանց առողջապահութիւնը

Բարիզեան գործաւորուհին

Խոհանոցին մէջ

#### ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆՆԻՔ

Անատոլի երկամուղիները

Առեւտրական լուրեր

#### ԴԱՂԱՔԱԿԱՆ

Պատերազմի տեղ զիւանագիտութիւն

Մ. Շ.

Նամակ կամ որ եւ է գրութիւն պէտք է ուղղել

Մ Ի Ք Ա Յ Է Լ Շ Ա Մ Տ Ա Ն Ճ Ե Ա Ն Ի

درعليهده غلطهده قورشونلو خاننده نومرو ۷ زاغیک — فزتهسى ادارهسى

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ ԾԱՂԻԿԻ

Կալարա, Գուրուելու Խան քիւ 7

RÉDACTION DE LA REVUE „DZAGHIK“

Kourehoum Han N° 7, Galata, Constantinople.

**ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԾԱՂԻԿԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ  
ԿԱՆԽԻԿ Է ԲԱՑԱՐՁԱԿԱՊԷՍ**

Գաշառներու համար	տարեկան	60	դր.
„ „	վեցամսեայ	50	„
Պորտոյ համար	տարեկան	50	դր.
„ „	վեցամսեայ	25	„
Արտասահմանի համար	տարեկան	14	ֆր.
„ „	վեցամսեայ	7	ֆր.

**ՉԵՌՔԷ ՀԱՏԸ ՔԱՌԱՍՈՒՆ ՓԱՐԱՅ**

Եարարարերք Ծաղիկ տասնմեկստ է հատուցանել Օրարերք Ծաղիկի օրէն  
բաժանորդներու ոչնեցած պահանջը

Միշտ կողմէ, Եարարարերք Ծաղիկ, Օրարերք Ծաղիկի օրէն գործակալներու  
եւ բաժանորդներու վրայ մնացած պահանջները գանձելու հոգը իր վրայ ա-  
ռած ըլլալով, կը հրաւիրէ որպէս զի բոլոր, Օրարերք Ծաղիկի օրէն պարտք  
ոչնեցող գործակալները եւ բաժանորդները, փոքրան իրենց պարտքերը վճարել:

**Օրաթերթ Ծաղիկի գործակալներէն և բոլոր բաժանորդ-  
ներէն կը խնդրուի որ հաճին անմիջապէս հաղորդել մեզ ի-  
րենց պարտքին կամ պահանջքին հաշիւը:**

Առանց բաժանորդագրի ներփակման բաժանորդագրուելու համար եղած  
գրութիւնները նկատադրեալն չեն առնուիր:



# ԾԱԶԻԿ

## ՆԱԲԱՐԱՐԵՐ

ԾԱԶԻԿ ԿԱՐ Գ. ՈՒՐԻՆԻ ՊԵՏԻ Ե՛ ՈՒՂԵԼ  
ԻՐԻՔԱՌԵՒ ԵՄՍՏԱՆՆԱԾԱՆՈՒ

16<sup>ր</sup> ՏԱՐԻ.—ԹԻԻ 3. (542)

15 ՓԵՏՐՈՒԱՐ 1903

### ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

#### ՏԵՍՈՒԹԻՒՆ

13 ՓԵՏ. 1903

Շարժուս մասնաւոր կերպով յիշատակութեան արժանի գործեր մը չկային Ա. զգ. Պատրիարքարանի շրջանակին մէջ: Ինչ որ յատկապէս իր վրայ խօսեցուց եւ թեւրեւս տակաւին ատեն մը խօսեցնէ, Պատրիարքարանի առաջին եւ երկրորդ գործակատարներուն հրաժարման առթիւ, անոնց յաջորդները նշանակելու խնդիրն էր, որ, ինչ չափով որ Վարչական Ժողովները կը զբաղեցնէ, այնչափ մըն ալ կը շահագրգռէ ամէն անոնք, որոնք Պատրիարքարանի գործերով կը հետաքրքրուին:

Պէտք է ընդունիլ թէ իրաւամբ կարեւոր հարց մըն է Պատրիարքարանի կրկնակ գործակատարներուն անուանումի խնդիրը: Ա. մէն ոք գրեթէ ակամայ կը հարցնէ ինքնիրեն, թէ որոնք պիտի կոչուին այդ պաշտօններուն: Երկրորդ գործակատարի պաշտօնը, առանձին առնելով որքան որ կարեւոր ըլլայ, սակայն բազմապատկով առաջին գործակատարի պաշտօնին կենսականութեան հետ, բնական է երկրորդական կարեւորութիւն մը կը ստանայ: Ա. մէնուն ծանօթ իրողութիւն մըն է արդէն թէ յաճախ մտրդն է որ իր ստանձնած պաշտօնը կը բարձրացնէ: Արդ, Պատրիարքարանի Ա. գործակատարի պաշտօնն ալ եթէ յանձնուի անձի մը, որ պահանջուած յատկութիւնները իր վրայ խտացուցած ըլլայ, ատով այդ անձը կորնայ իրեն յանձնուած կենսական պաշտօնը ալ աւելի բարձրացնել, մինչդեռ մեր Վարչական Ժողովներուն կողմէ սխալ քայլ մը, ինչ որ ներկայիս անհաւանական կը նկատուի, բոլորովին ներհակ արդիւնք մը յառաջ կը բերէ: Պատրիարքարանի առաջին գործակատար մը, Պատրիարքարանի Վարչութեան ներկայացուցիչն է ամէն յարաբերական գործերու ատեն. արդ, պէտք է որ այդքան կարեւոր պաշտօն մը ունեցող անձնաւորութիւնը ինքզինքը ներկայացնէ ամէն բանէ առաջ, տէր ըլլայ զարգացած մտքի մը,

կատարելապէս վարժ պաշտօնական տեղեր մտնել ելլելու եւ այդ պաշտօնական տեղերու համարումը արդէն վայելող, պէտք է լաւ հմուտ ըլլայ Թուրքերէնի եւ գէթ միայն Ֆրանսերէնի, երկրին օրէնքներուն եւ քիչ մըն ալ միջազգային օրէնքներու մասին յստակ գաղափար մը ստացած ըլլայ, ու այս ամէնուն վրայ աւելցնէ նաեւ բոլորովին անբասիր անցեալ մը եւ տայ ամէն վստահութիւն, իր այդ անբասիր կեանքը իր նոր պաշտօնին մէջ ալ շարունակելու: Վարչութեան Ա. նախագահին եւ վսեմափայլ ատենապետին շրջահայեցութիւնն ու փորձառութիւնը թանկագին գրաւականներէն արդէն, եւ շուտով առիթը պիտի ունենանք Ա. գործակատարի պաշտօնին մէջ հաստատուած տեսնել վերեւ յիշուած յատկութիւններով ու առաքինութիւններով օժտուած անձնաւորութիւն մը:

Պատրիարքարանի Ա. Գործակատարին անուանումի խնդրէն դուրս, շատ բնականաւոր շարժ մը չեղաւ անցնող եօթնեակը: Ոչ խառն, ոչ ալ Քաղաքական Ժողովները նիստ ունեցան այս շարժում: Արդէն բարեկենդանի շարժում ալ պատճառ մըն էր որ Պատրիարքարանի բոլոր ժողովները արդիւնաւոր գործունէութիւն մը չունենան: Խառն ու Քաղաքական Ժողովներուն պէս նիստ չըրաւ կրօնական Ժողովն ալ: Հակառակ սակայն բարեկենդանի շարժումն այս նուազ գործունէութեան, կը յուսանք որ Պատրիարքարանի կրօնական իշխանութիւնը արդէն բաւական եռանդուն գործունէութիւն մը կ'ունենայ, մեծ պահոց շարժումներու սեմին վրայ, մայրաքաղաքիս բոլոր եկեղեցիները հաւատարմապէս օժտելով քարոզիչներով: Պոլսոյ մէջ ամէն ոք յաճախ առիթը ունեցած է զգոնելու վարդապետներու եւ եպիսկոպոսներու առատութիւնէն: Մաղթելի է որ, մայրաքաղաքիս եկեղեցիները Մեծ Պահոց շարժումն ալ առիթը չեն ունենար անոնց սակաւութեանէն զգոնելու: Հայ Եկեղեցոյ բարձրէն եղած է, առջի օրէն, որպէս զի ամէն եկեղեցի, Մեծ Պահոց շարժումներուն մասնաւոր, ունենայ իր վարդապետ կամ եպիսկոպոս քարոզիչը: Իր հօտին հոգեւոր

միտմարութիւն տալը, հարկաւ, մեր կրօնական իշխանութեան համար սրբազան պարտականութիւն մըն է, որ եթէ ի գործ գրուի, ապահովաբար ժողովրդին տակաւ եկեղեցիէն ուժացումին առաջը կ'առնուի:

Ինչպէս այս Մեծ Պահոցի օրերուն մեր եկեղեցիները պէտք չէ մնան առանց քարոզչի եւ կամ պէտք է ունենան այնպիսի քարոզիչներ որոնք արժանի ըլլան իրենց կոչումին, այնպէս ալ փափաքելի էր որ մեր վարժարանները ունենան այնպիսի ուսուցիչներ որոնք անկարող չըլլան վարելու իրենց յանձնուած պաշտօնը: Այս տեսակէտով յայտնի է թէ Ուսումն. Խորհուրդը, վերջին աւարներուն անհրաժեշտ միջոցները կը ջանայ ի գործ դնել եւ զեռ անցած շարժում, պաշտօնի վրայ գտնուող 40 ուսուցիչներու քննութեան արդիւնքը ծանուցուեցաւ, որուն համեմատ անոնցմէ 25ը միայն արժանի գատուեր են ուսուցչական վկայականի: Մենք կը տարակուսինք այդ 25ին ալ արժանաւորութեանը վրայ, սակայն կենսութեանը որ Ուսումն. Խորհուրդը, նկատելով որ ատոնք ամէն պարագային մէջ պիտի շարունակեն իրենց պաշտօնը, գորչափ գտնուին Թաղական Խորհուրդներ եւ վարժարանի տեսուչներ, որոնք խնայողութեան նկատումներով արդէն պաշտօնի վրայ գտնուող ապիկարները չհրաժարեցնեն,— պէտք տեսած է ներկայացողներէն ամէնէն քիչ ապիկարներուն վկայական տայ, ատով թերեւս հարկադրելու Թաղ. Խորհուրդները, որ մնացեալ բացարձակապէս անկարող ուսուցիչները հրաժարեցնեն: Կը խնդրեմ սակայն թէ այդ 40 ներկայացողներէն զատ, Մայրաքաղաքիս նախակրթարաններուն մէջ կան տակաւին 40է աւելի ոչ վկայիչ ուսուցիչներ, որոնք չեն իսկ բարեհաճած պատասխանելու Ուսումն. Խորհուրդի հրաւերին եւ ներկայանալ քննութեան: Այս կերպով այս վերջիններուն մեծ մասին բացարձակ ապիկարութիւնն ալ հաստատուած կարելի է նկատել եւ տարակուս չունինք որ Պատրիարքարանի Վարչութիւնը, Կազմական Կանոնագրի ուսուցչաց վկայագրին վերաբերեալ յօդուածին գործադրութիւնը պիտի ուզէ ապահովել, առ այդ հարկ եղած հրահանգները տալով Թաղական Խորհուրդներու եւ նախակրթարաններու տեսչութեանց:

Գ Օ Գ Լ Է Ն Ե Ր Է Ց

Coquelin Aîné

Սա վերջին մէկ քանի տարիներու շրջանին մէջ, Պոլսեցի գեղարուեստասէրը առիթը ունեցաւ տեսնելու յաջորդաբար, գրեթէ մեծ մասը Եւրոպայի արդի, եւ նշանաւոր գերասաններուն, Մուսէ-Սիւլ-լիէն վերջ, Ռէժանը, յետոյ Ժան Հատինկը, եւ աւելի առաջներ, Ալթուանը եւ Սառա Պլանարը որոնք կարեւոր կայանի մը վերածուին Պոլսը իրենց թատերական tournéերու ճամբորդութեան մէջ:

Այս անգամ Գոգլէն էր որ եկաւ անգամ մըն ալ գրաւել մեր օքանչացու մը ու ամբողջ շարժուան մը տեւողութեանը միջոցին նորանոր յովուները պատճառել մեզի հինգ տարբեր ներկայացումներով:

\* \* \*

Շատեր Գոգլէնը քննադատած են առարկելով թէ նա զերիւր չի ստանձներ եւ միայն անցեալ ու հինցած կեանքի մը փառքովը կ'ապրի: Բայց այս առարկութիւնը, ճշմարտանման ըլլալէ զաղբեցաւ երբ Գոգլէն Սիլիւսի գեղեցիկ գերն ստեղծելով ընդհանուր համակրութեան ու հիացումի առարկայ եղաւ կրկնապէս: Արդէն Գոգլէն, ինքնածին ու ճարտար գերասան, չէ ուղած ականջ կախել երբեք իր շուրջը տեղի ունեցող քննադատութեանց եւ շարունակած է ներկայանալ միշտ բնին վրայ իբր Աքարէն մը, Առկան մը կամ Ականարէլ մը:

Յրանսական թատրոնի պատմութեան մէջ Գոգլէնի անուր անբաժան պիտի մնայ արգարեւ Մօլիէրէն, որուն բուն անունը զարմանալի զուգարկութեամբ մը Ժան Պաթիսթ Բօգլէն է արդէն: Երբ առաջին անգամ, դեռ 19 տարեկան, Գոգլէն ներկայացաւ Le dépit amoureux խաղին մէջ, այն ատենի քննադատները ճանչցան անոր տաղանդը եւ ճշմարիտ թարգման մը գուշակեցին անոր մէջ Մօլիէրի պատկերացնել օգտւած տիպարներուն: Գոգլէն, հետզհետէ հոշակուած, գնահատուած, կը հասնէր մինչեւ Գոմէտի Ֆրանսէզի դուռը ուրկէ ներս մտնելը ալ զժուար չեղաւ իրեն:

Գոգլէն կատարեալ կատակերգակն է այսօր, դիւրաշարժ, սրամիտ, խելացի, նրբամիտ ծաղրող, իր տիպարին մօրթին մէջ մտնող, արուեստագէտ Գոգլէնը, Jean qui rit մը եւ Jean qui pleure մը միանգամայն: Երբ նոր գիր մը առնել ուզէ, էն առաջ ներկայացնելիք անձը կ'ուսումնասիրէ, անոր բնաւորութիւնը, անոր կազմուածքը ու խառնուածքը կ'իւրացնէ, անոր թեթեւութիւնները կամ յատկութիւնները կը քննէ, տարօրինակ, շահեկան կողմը կը փնտռէ անոր մէջ եւ այն տտեն կ'ընդունի այդ գերը, կը սորվի եւ երբ բնին վրայ ներկայանայ, հեղինակը պիտի անպատճառ հարցնէ ինքզինքին թէ մի՞ զուցէ իր նկատ

րագրած զիբը Գոգլէնէն ընդօրինակած ըլլայ ինքը:

Որքան նշանաւոր գերասան, նոյնքան ալ լաւ diseur մըն է Գոգլէն: Իր ձայնը զաշնակի մը ստեղնաշարէն ելած յատկ ձայնն է պարզապէս եւ իր դէմքը, միօրինակ կերպով կատակերգական ու արտայայտիչ: Այն մէկ քանի մօնօրօնները զորս արտասանեց հոս, անզուպելի քրքրէներ խելցին հանդիսատեսներէն:

\* \* \*

Բայց գանձ իր ներկայացումներուն Առաջին գիշերը, Բրթի Շանի թատրոնին մէջ, Գոգլէն ներկայացուց Էմիլ Օմիէի Le gendre de M. Poirier եւ Molièreի Les précieuses ridicules. Ին բայց ծանօթ թատերախաղերը: Le gendre de M. Poirier խաղը քանիցս ներկայացուած է Բերայի մէջ: Իսկ Մօլիէրի թատերախաղը որ առաջին անգամ ըլլալով կը արուէր, աւելի շահեկան է եւ կը ներկայացնէ այն ատենի կարգ մը զարգացած ու աշխարհիկ կիներ որոնք ինքզինքնին անսպառ, (Précieuses) դուանելու յաւակնութիւնը ունէին, եւ շարժք մէկ երկու անգամ կը ժողովուէին իրենց բնկերու հիներէն մէկուն տունը որ, անուանի եղած է իր պարունակած պիւրճանքներովը ու հարստութիւններովը: Հոն է որ այս անսպառ արարածները կը խօսէին, կը վիճէին օրուան խնդիրներուն վրայ, իրենց մարենի լեզուն մշակելու, նրբացնելու միտումով: Դժբաղդարար, նպատակը անիրականալի կը մնայ, ծաղրելի կ'ըլլայ տեղի ունեցած կարգ մը տարօրինակութեանց պատճառաւ:

Ամէն ոք, կեղծիքի ու մեծամոլութեան անձնատուր կ'ըլլայ եւ լեզուն փոխանակ նրբանալու, այնքան կ'ապականուի որ Մօլիէր ձաղկելու համար գրի կ'առնէ այդ գերազանցապէս կատակերգական կեանքը: Այս խաղը միտքս բերաւ մեր այն դասակարգը որ ինքզինքը բարձր կը դուանի այսօր, հակառակ իր ծիծաղելի կողմերուն ու արգահատելի dessousներուն:

\* \* \*

Երկրորդ գիշերու ան ներկայացումն էր Ալֆօն Ծօտէի l'Arlesienneը որ ընկերակցութեամբ Նավայի նուագախումբին, մէկ երկու ժամ ամբողջ հմայքով համակեց ներկաները: L'Arlesienneը, Ծօտէի մէկ քերթուածն է ուրկէ քաջուած է թատերախաղը, Պիլէի նուագայարդարութեամբ: Ծօտէ այս քերթուածին մէջ կը ներկայացնէ գիւղացի մը որ սիրոյ համար կը մեռնի:

Արդարեւ բնի վրայ այսօրինակ նիւթ մը արցունքներ միայն կրնայ խել: Շատեր կուլային այդ գիշեր, ոմանք խաղին առթած հմայքին տակ, ոմանք նուագին տպաւորութեանը տակ:

Սոստովանինք սակայն թէ Բերայի հասարակութիւնը Գոգլէնէն չէր սպասեր այս տեսակ տխուր թատերախաղ մը:

Չորեքշաբթի գիշեր, հանդիսատեսները որոնք նուագ յուզում կը փնտռեն միշտ, աւելի բաղաժախ էին Աքրա Գօնսթանթինի ներկայացման:

Լիւսովիկ Հալէվիի այս գեղեցիկ ու յուզիչ վէպը զոր Հայերէնի թարգմանած է Օր. Եւփիմէ Օտեան, ժամանակահից գրականութեան մէջ առանձնաշատուկ տեղ մը կը գրաւէ: Հալէվի իր այս վէպին շնորհիւն է որ կրցած է անգամ ըլլալ ֆրանսական Ակադեմիին: Շատեր նուսութեան եղբ մը փնտռած են Աքրա Գօնսթանթինի եւ Օնէի նշանաւոր մէկ գործի: Գարննոցապետին մէջ զոր վերջերս այնքան յաջողութեամբ ներկայացուցած էր հոս Հատինկ. բայց եթէ այդ նմանութիւնը իսկապէս կայ, մասնաւոր բան մըն է այն: Այս երկու վէպերուն մէջ նիւթը միևնույն կերպով չէ ներկայացուած ու քննուած: Թատերախաղերուն մէջն ալ նոյն է. Հալէվիի ոճը, աւելի նորը, աւելի երազային ու սրտառայող բան մը ունի, մինչդեռ Օնէ մեղտարմական պատկերներով խճողած է իր թատերախաղը:

Գոգլէն Աքրաի գերին մէջ կատարելապէս աննման էր եւ իրականաւ իր շարժուածները, իր ձայնը, իր ճարտար խաղացուածքը անքան յաջող էին որ մարդ իր զիմարդ ճշմարիտ ու անստղիտ վանական մը ունենալուն պիտի հաւատար, մոռնալով բուն Գոգլէնը որ քիչ մը վերջ, իր Փաքովը պիտի երեւնար մենախօսութիւններ ընելու:

Երկար պիտի ըլլար իւրաքանչիւր գերի մէջ նկարագրել Գոգլէնը. իր արուեստը այնքան կատարելութեան հասցուցած է որ Գոգլէնի անունը տալով պէտք է հասկընայ ոչ թէ մէկ Գոգլէն մը, այլ բոլոր այն իրական տիպարները զոր կը ներկայացնէ ինքը, այնքան ճշգրտօրէն ու հաւատարմօրէն:

Գոգլէնի կրկ ներկայացման չկրցայ ներկայ ըլլալ, հետեւ արար չպիտի կրնամ բուն մը բնի հոս ժիւլ Սանտօի Mlle. de la Seiglière թատերախաղին վրայ, որ հին խաղ մըն է արդէն եւ չունի միւսներուն շահեկանութիւնը:

Ուրբաթ գիշեր, կանուխէն տեղս գրաւած էի, այնքան կը փափաքէի տեսնել Գոգլէնը Սկանարէլի գերին մէջ: Մօլիէրի այս թատերախաղը, Le medecin malgré lui, չափազանց կատակերգական ու հեատքերգական պատմութիւնն է այն ատենի բժիշկներուն որոնք չեն գիտեր անգամ թէ ո՞ր կողմն է սիրտը. Բնին վրայ բժիշկը Սկանարէլն էր, զոր Գոգլէն ներկայացուց իր արուեստին բոլոր նրբութեամբ ու կատարելութեամբ: Սրահը ծափահարութեանց տարախին տակ կը զգրդէր ամբողջ եւ կրնանք բնի թէ Գոգլէնի եւ ոչ մէկ ներկայացման այսքան ovation եղաւ:

Այսպէս, հոշակաւոր դերասանը, հինգ գիշեր շարունակ, Բերայի բոլոր թատերասերները իր տաղանդին հմայքին տակ պահելէ վերջ, մականցաւ Պոլսէն, գեղեցիկ ու անմոռանալի յիշատակ մը ձգելով հոս:

ԹէնՕՌ

# Մ Ո Ռ Ց Ո Ւ Ա Տ Է Ջ Ե Ր

## Տ Խ Ր Ա Ն Ո Յ Շ

(Ն Ո Ր Ս Ա Է Պ)

Տ Օ Մ Ի Ն Օ Ւ Ն

«Նորեւո Քաճին»ին հետ, զոր սպօր կը բանայ «Ծաղիկ», կը մտածենք որ հարկ է անցնելին ալ դառնալ երբեմն, եւ սրայել, զգնել ու վերստին հրատարակել մեր գրու- կանութեան գեղեցիկ «Մուսուսաճ Էջեր»:

Որո՞ւմ ենք այն բաժնին համար մեր ընտրութիւնն ընել անխտարաւ, բանաս- յեղծական, խնամասիրական, բանասիրական ու նկարագրական նիւթերէն հուսաւարապէս առնելով, հասակաւոր, հմտակց ու սիրուն, վերեւեւեւն իրաւամբ արժանի հասուածներ, եւ հրատարակել զանոնք իրենց բացարձակ խելարեամբք, առանց ստուրկէ՛ս մ'անգամ փոխելու կեղծակերտն առնելն զորձաձաձ սնին, ձեւին ու իբրոյն մէջ:

Սպասուով ենք որ մեր «Մուսուսաճ Էջեր»ը մտանաւոր կենսաբերութեամբ ու հա- նդով պիտի կարգացան, եւ խառնով ու բազայտով մտնելու ալ ուսումնասիրելու շատ օտանկան նիւթեր պիտի հայրայրին:

### Ա Ր Ձ Ա Գ Ա Ն Գ

- Թէ մանուկ չեմ, ո՛վ արձագանգ, ի՞նչ եմ արգ...
- Մարդ...
- Մարդկան հակի՞ն ի բրնէ ի՞նչ զբուեցաւ...
- Յաւ...
- Մեր հոգւոյն մէջ ի՞նչ զրտնալի պարսի յոյժ...
- Ո՛յժ...
- Ի՞նչ կը հրեն չարք մեր հակի՞ն անամուր...
- Մա՛ր...
- Ո՛րքան տեսն յերկրի մեր խաղն ու երկն...
- Բի՛չ...
- Ի՞նչ կը հաղեմ մենք ի մեր մէն հայրափոխ...
- Ի՛նչ...
- Սասանն ի՞նչ բան կը զրկէ մեզ դրժովսէն...
- Քէ՛ն...
- Ե՛րբ կը ցնդին յոյս եւ երազ մեր նրազ...
- Վա՛ր...
- Կա՛յ բան մ'որ գայ մեր պրտակել մեր յոյսեր...
- Սէ՛ր...
- Ձերդ գանձ սիրոյ մեզ ի՞նչ սրած է երկին...
- Կի՛ն...
- Կրնա՞մք սակայն միտ վստահիլ մենք կրնո՞ք...
- Ո՛չ...
- Ցանախ ի մեզ ի՞նչ կը դառնայ սերն անբախտ...
- Ախի՛ս...
- Ի՞նչ բան լընու այդ պիտն ի սիր հեզ մարդոյն...
- Թո՛յն...
- Ե՛րբ կը հասնի այդ դառն պիտն դեղն՝ անուտ...
- Ո՛ւտ...
- Ի՞նչ կը զսնէ մարդ՝ երբ անձն յար այն նրմա...
- Մա՛հ...
- Պիտի կրե՞մ ես ալ կենաց բեռն ազգու...
- Ի՞նչ...
- Ի՞նչ ընեմ երբ բռնին յոյսերս անպատշաճ...
- Լա՛ց...
- Ո՞վ պիտ'ուզուի սխառունն ողբ ու վայել...
- Ե՛ս...
- Պիտ'ուր ցամի՞ն իմ արտաւտ յորդանոս...
- Հո՛ս...
- Ո՞ր պիտ'երթայ մահուամբս՝ հոգիս անբուեր...
- Վե՛ր...
- Ո՞վ պիտի անդ սրխիբարէ իմ վեր...
- Տէ՛ր:

Ս. Ա. Փ. Ս. Ա. Ն.

- Աշխարհի մէջ զո՞վ մանուկ կոչել է մարդ...
- Մարդ...
- Այդ մեծ մանկան ի՞նչ խաղալի՞ք սքունեցաւ...
- Յա՛ւ...
- Ի՞նչ է որ խոյս կու այ սքե՞ն մեր վատթ...
- Ո՛յժ...
- Մեր հակասն ո՞վ կը բողու սուրբ եւ անուր...
- Մա՛ր...
- Կա՞ն հոռոյներ սակայն ցառոց անօթիչ...
- Բի՛չ...
- Ի՞նչ բան պէ՞տ է արհամարհենք անփոփոխ...
- Ո՛յժ...
- Ի՞նչ կը հառեն մեզ բեւեռու բարձունքէն...
- Քէ՛ն...
- Առանց յուսոյ մենք կը մեռնի՞մք անբուաղ...
- Վա՛ր...
- Կա՛յ բան մ'որ գայ մարել միտն մեր յոյսեր...
- Սէ՛ր...
- Այդ սիրոյ մէջ ո՞վ վիտ կըրած է կրկին...
- Կի՛ն...
- Լաւ հանչցա՞մ են երբէք հոգին արք կրնո՞ք...
- Ո՛չ...
- Ի՞նչ կանուանենք մենք այդ սիրոյ անգութ պիտ...
- Բա՛խտ...
- Ի՞նչ կը խառնեն մարդիկ այդ խօլ եւ անդոյն...
- Թո՛յն...
- Կրնա՞մք վառել բայց զայն սքե՞ն մեր անյուտ...
- Ո՛ւտ...
- Ո՞վ կը խոցէ զիս թէ սքե՞ս չունիմ ան...
- Մա՛հ...
- Այդ կրբոց դեմ պիտի մրնա՞մ միտ արթուն...
- Ի՞նչ...
- Կա՛յ բան մ'անմիտ երբու հոգիս է նրմա՞մ...
- Լա՛ց...
- Ո՞վ պիտի լայ երբ կարին ցոյլ աչերես...
- Ե՛ս...
- Պիտի պարզի՞ք երբէք կեանքին մեր գառու...
- Հո՛ս...
- Ո՞ր վտակով կը հիւժին մեր հե՞ք թեւեր...
- Վե՛ր...
- Ո՞վ է որ միտ կը չարչարէ մեր սքե՞ր...
- Տէ՛ր...:

Ս. Պ. Պ.

Դպրոցականի տարիքէն անհանդարտ բնաւորութիւն մը ունեցած էր Ալէքս Սեդրակեան, փարթաւ թողականի մը միակ շիտացած տղան: Աղջկան պէս իր աղուոր, մաքուր ու ուղիղ գէմքն ալ արդէն թովիչ ու ապինքնող բան մը ու- նէր:

Դպրոցական կապանքներէն արձակու- ուած, Ալէքս իր հօրը վաճառատունը կ'եր- թեւեկէ, ուր չուտով իր գործօն եւ ու- չիմ բնաւորութեամբը կարող կ'ըլլայ զիրք մը բռնել: Վաճառատան կեանքն ալ սա- կայն չի կրնար ամբողջովին գոհացնել իր սրտի ու հոգիի կեանքը: Ալէքս, գրեթէ միշտ իր պարապ ժամերուն, իրենց տան երկանիւ կառքը—միակ բանը՝ բոլոր սեր- տիւ կապուած է—կը վարէ, ծաղիկ մը անցուցած միշտ իր լամբակին վրայ ու իր նախկին զուարթուն անխուժութեանը տեղ մտածկոտ ու կէս արտոււմ ժպիտ մը ունենալով իր զիւթող ու ցոյացիկ գէմ- քին վրայ: Երկանիւով իր անցքը բոլոր ակնարկները իրեն կը քաշէ եւ մասնաւոր հետաքրքրութեամբ մըն է որ կանացի ակնարկները վիճքը կը դիտեն: Ինքը կը զգայ այդ ակնարկները, ոչ մէկը կ'ար- համարէ անոնց, ամէնուն կը յատի ու- չով, կ'ընտարէ, կը խուզարկէ անոնց խորքը, կարծես յողայ ու գնդով անոնց կրպոյտին կամ թխալքին մէջ: Մէկ քանի պղտիկ սիրարանութիւններ միայն ունե- ցած է, մէկ քանի խօլ ու թոյլ համարը- ներով ծաղկոտած:

\* \* \*

Անտառին մէջը նեղ ու ձիգ վայրէջէ մը դահալէժ կը սուրար երկանիւր՝ ուր Սէրչո ու տիկին Արմաթեան քով քովի նստած կը խօսակցելին արագ ու անխիղճ: Ձին զլուխը առած կ'երթար անտառին կուռ ծառերուն մէջէն որոնք անտարբեր ու անքթիթ կը ցցուէին իրենց չորս դին, իրիկուան արդէն իջած մութը շեշտելով: Ծամբան ու ժով անշուն կովի կառքերու քովէն, ուր ոտքերնին կախ, կիներ ու մարդիկ, ընկողմանած կ'երգէին յուշիկ, զուարթ: Բիչ մը անդին զոյգ մը՝ որ քով քովի կը քայլէր յամբաքայլ, իրիկուան զո- վութենէն ու լճացող ստուերներէն ախոր- ժանքով որորուելով կարծես:

—Գիտե՞ս, ըսաւ յանկարծ Տիկին Ար- մաթեան, անոնցմէ բաւական հեռանայ եւ կողմնակի ծառուղիի մը մէջ յեղադառ- նալէ ետքը, ասոնց համար ժողովուրդը կարգ մը բաներ կը զուրգէ կոր: չիտակը ես չեմ ուզեր հաւատք ընծայել այդ բաւ- բասանքներուն: Մանաւանդ որ ազգական ալ են:

—Ժողովուրդին մէջ պարտած զրոյց- ներուն շատ կարեւորութիւն տալ չ'ար-

ժեր, Տիկին վրայ բերաւ Աէրչօ, ինչու որ անոր համար չկայ մէկ որ ազնկ ըլլայ: Ամէն բան իր գէշ կողմէն կը նկատէ ան, նոյն իսկ եթէ մազի չափ գէշ բան չըլլայ անոր մէջ:

— Իրաւ է, ըսաւ Տիկինը մտախոհ ու աչքերը վայրահակ:

Քիչ մըն ալ գացին ու սովորական ճամբէն շեղելով, աւելի երկար ու աւելի ամառի ծառուղի մը բռնեցին:

— Դեռ կանուխ է, ըսաւ Աէրչօ, կըրնանք երկար պտոյտ մը բնել:

Տիկինը պատասխան չտուաւ:

Լուռ ու մունջ բաւական ընթանալէ ետքը, երկանիւր յանկարծ կանգ առաւ ձիուն քիչ մը հանգիստ առաւ համար: Ետնջ առած ատեն ուժգին կը հեւար ան եւ երկանիւր անոր հեւքին հետ կը շարժէր համաչափ:

Տիկին Արմաթեան մէկէն, թմրութենէ մը արթնցածի պէս, նայուածքը Աէրչօին յառեց ու անխող երեւոյթով մը ըսաւ.

— Ի՞նչ կ'ըսէք, Պրն. Սեղրակեան, չէ՞ք կարծեր որ չար լեզուները մեզի բամբասեն, երբ այսպէս մինակ տեսնեն մեզ, անտառին խորը:

— Ատոր տարակոյս չկայ, պատասխտեց Աէրչօ. բայց դուք ալ խոստովանեցէք որ այս պարագային ալ ոչ նուազ անիրաւ պիտի ըլլային:

— Բարեկամս, ի՞նչ կը կարծէք որ ըսեն մեզի նկատմամբ, աւելցուց Տիկինը, թաքուն հաճոյք մը զգալով կարծես զայն զլորելու խոստովանութեան մը մէջ՝ ուր այնքան կը վախնար սակայն ինք ինչպէս:

— Ի՞նչ գիտնամ, պատասխանեց յանկարծակի կարմրելով Աէրչօ՝ որուն աչքերուն մէջ շողիւն մը շանթեց: Բնաւ չար լեզու եղած չեմ որ գիտնամ: Միայն թէ, շարունակեց, իր հուրվառ ասին մէջ առնելով անոր թուրքէն առկախ ձեռքը, եւ հետզհետէ մղուելով իր անհանգարտ ու յանդգնող բնաւորութենէն, քիչ մըն ալ հարցումին թերասքող նշանակութենէն քաջալերուած, որ յառաջընթաց մըն էր թերեւս աւելի մտերիմ յայտնութիւններու, կրնայ ըլլալ որ ըսեն թէ . . . իրար կը հարբուրենք:

— Օ՛հ, ըրաւ մէկէն Տիկին Էլիզա, ուզելով ձեռքը ետ քաշել եւ ամչկոտ, թեթեւ շառագնում մը զգալով այտերուն վրայ:

Բայց Սեղրակեան չթողոց անոր ձեռքը եւ վրդոված, գերագրգռուած, ամէն բան մոռցաւ ու գէպի անոր ուսին վրայ ծռելով, ըսաւ ականջէն մեղմիւ.

— Եթէ կ'ուզէք որ, Տիկին, զուր տեղը չբամբասուինք, եկէք իրար համբուրենք, եղբայրական, պղատոնական համբոյրով մը . . .

Ըսելը ու ընելը մէկ եղաւ, ճշտիւ այն պահուն երբ Տիկինը թուլցած, աչ-

քերը կը փակէր, գողութիւն ընող կատուի մը պէս, շորս դին շտեմնելու համար կարծես. եւ ձեռքովը, թեթեւ, յոյլ շարժում մը կը գծէր օդին մէջ, կարծես վերջին խղճահարութիւնները վանելու համար իր տեսողութեանը առջեւէն: Եւ այդ խուսափուկ ու անճշմարտանման վարկենին զգաց Աէրչօ որ անոր վարդ չրթունքը իր անձնատրուութիւնը կը մատնէր, աննշարեւի, ջլածիգ, սարսափի կծկումով մը փոխարինելով իր բոցեղ ու սիրաշուրթին համբոյրը:

Երբ աչքերը բացաւ, անանկ նայուածք մը նետեց Աէրչօին որ, յանդիմանութենէ մը աւելի, երախտագիտական արտայայտութիւն մը ունէր իր պրոտ քթթուովին մէջ, եւ Աէրչօ իր նախընծայ շիտիթութիւնը ծածկելու համար, սկսաւ անխնայ մտրակել ձին որ սրարչաւ թոցոց կտոքը:

Քիչ վերջը դորս նետուեցան անտանէն ու մտան գեղը՝ ուր գեղացիք ու հիւրեր, սրճարաններուն մէջը նստած էին եւ կամ լայն հրապարակին վրայ կը պըտրակէին:

Երբ միս մինակ սնցան, նորէն բամբասուեցան: Բայց այս անգամ իրաւամբ:

Տիկին Արմաթեան, ատենով, գրեթէ տասներեք տարեկանին, արեւց ու հարուստ գաւառացիի մը հետ ամուսնացած՝ խիստ գեղեցիկ կին մըն էր, գեղեցկութիւն մը՝ որ, այսօր, քսանըվեց տարի ետքը, երբ ալ մօտ էր իր թարմութեանը նուազումին, մեծ խնամքներու ու ծայրայեղ պշտութեան մը շնորհիւ կը յամենար տակաւին իր սովորապէս ողորկ ու փայլուն զէմքին՝ փափկանուրբ մորթին վրայ փոթի սարսուռն ստուերներ կ'ալեծփէին, մշտնջենապէս առոյգ ու բոցավառ նայուածքին տակ: Իր յաղթ ու կենդ իրանը, իր սէգ քալուածքը ու դիւրաթեք շարժումները, գրեթէ ապշութիւն կը պատճառէին, երբ իր ամուսնացած աղջկան ու պղտիկ թռռիկին հետ փողոց կ'իջնէր:

Տիկին Արմաթեան, կճող հակապատկեր մը կը ներկայացնէր առջի օրէն իր ամուսնոյն հետ: Առջի ատենները, դեռափրթիթ ու անփոյթ աղջկան անգիտակցութեան ու ինքնամոռացումի հանդարտ ու մրրկագուրկ տարիներէն ետքը, յանկարծ բղիսցող հրաբուխի մը նման վայելելու, ապրելու խանդոտ, հուրքոտ ըղձանքովը բռնկած, հետեւած էր էրկանը աստիճանական քայքայումին, որ ինքն ալ իր կարգին, անտարբեր հանդիսատես մը կը զառնար անոր նոր արթնցող ու շնչառող, հոգիի ու սրտի թեւաբախումներուն: Հրայրքոտ բաղձանքներ կը թօթվէին միշտ էութիւնը անոր՝ որ քսան տարի շարունակ գիտցած էր տոկալ ու գիմաղբիլ ամէն կերպ փորձութիւններու: Ամէն սիրայայտնութեան, անտարբեր ու

խիղախ կը դիմակայէր որպէս կանոնաւոր յարձակումի մը, ներսէն պառակտած ըլլալով հանդերձ հակառակ զգացումներու ջլատող ընդհարումովը: Բայց այս անգամ երբ Սեղրակեանի խոր ու թովիչ նայուածքին հանդիպեցաւ, երբ անոր խօսուածքը՝ մեղրոտ ու բարախուն լսեց, երբ վկայէտող նժոյգի մը պէս անոր եփուն էութեանը հետ շփուելը զգաց, վախցաւ ինքզինքէն, հասկցաւ որ գիմանալու կարողութիւնը պիտի չունենար ալ, եւ յարձակումն ալ սովորականէն աւելի խիստ պայմաններու տակ պիտի ըլլար:

Արմաթեան էֆ. ասդին Աէտիլ խահուէն՝ ըստ սովորութեան նարտի անվերջանալի բարթիներու մէջ սուղած էր, երբ Տիկինը ու Աէրչօ երկանիւրով անցան սրճարանին առջեւէն ուր Տիկին Արմաթեան չկրցաւ լուրջ ու յեղաղէպ կարմրութիւն մը զսպել այս անգամ ժամադրած էին: Էլմայրի ճամբան բռնեցին: Ծամբան բնաւ չկրցան խօսիլ իրարու հետ: Բաղխումը անխուսափելի էր եւ կըլզային այդ բանը: Մարդ չկար հոն: Օրը երեքշաբթի էր: Կառքէն իջան եւ ձին առատ կերով ծառի մը կապեցին: Խոտացող մացառուտներուն մէջէն քայլելով ճամբայ ինկան դէպի Խաչ Գունաց, ուր չկրցան հասնիլ երբեք:

Պղտիկ ու խիտ ծառուտի մը մէջ տապարով բոլորածեւ բացուած պղտիկ խորշ մը զտան, ուր առջի օրը, երկուշաբթի, սարքուած լեռնական խնջոյքի մը հետքերը կը սլքտային. մարած խարոյկներ, քարերով յորինուած անպատրաստից կրակարաններ, ոստրէի կեղեւներ, եւն: Հոն ուղեցին մնալ քիչ մը հանգչելու համար:

Եւ երբ ժամեր վերջը, ձին մտրակի շաշող հարուածներու տակ, խորտորոք դարահետներու ու թաւուտներու մէջէն, երկանիւր վտանգաւոր ոստումներով կը թուցնէր, երկուքին համար ալ առանց հաճոյքի չէր կրնար ըլլալ իրենց մարմինները ցնցող, ձեծող, թթորոզ այդ խօյ ու տատանուտ վազքը, իրենց էութիւններուն խելայեղ, սիրարբոյիտ, հեշտոտ թթու ըլլալու քէն ու գիրկըրդիսանումն ետքը:

Տիկինը՝ իր առաջին ու միակ յանդանքին, ցաւագին ու զղջացող այրումին ու ինկած արժանապատուութեանը մոռացումը կ'ուզէր գտնել այդ ցատկտան, ու վկայէտող ցնցումներուն մէջը, որպէս Աէրչօ՝ որ հիմալ յափրացումէն անմիջապէս վերջը, յստակ կերպով կը դատորոշէր, ինքիրմէն ելած էլիզաին հետզհետէ աւելի կախ, աւելի քայքայուած ու խուսափուկ դիմագծութիւնները՝ որոնք մօտայնուտ ձերութիւն մը կը մատնէին եւ իր անխնայ հարուածներուն ու շուտապինդ, հեւքոտ վազքին մէջ կ'ուզէր խղցել իր առաջին վայելքէն ու ալ ճանչցուած, համայնգորկ անձանթիւն ծնած նողկանքի տեսակ մը սեղմող զգացում՝ որ ամէն զղջացուած բանի պէս տխուր, տխուր, բայց անուշ ալ էր միայն գամուտն:

# Ք Ր Ո Շ Ի Կ

## Լ ՈՒՐԵՐ ԶԱՆԱԶԱՆ ՈՒ ԶԱՐՄԱՆԱԶԱՆ

Երբ զիս ողջունեց լոյսն սուսուտուն  
 Կեանքի Տեղանքով արշին ու սպառնան,  
 Հողով բանաստեղծ, մտքով իմաստուն,  
 Թողուցի կանուխ քառայարկ իմ սուն,  
 Եւ — չըլլայ որ զիս կոչեն ինքնազով —  
 Գրքանկարի արժանի փառքով,  
 Մաղիկի յատուկ եռաձի կառքով,  
 Երեք ձիերն ալ լրծուած քովէ քով,  
 Որոնք սուրբն արագ իրբե կով,  
 Աէգ կառավարին ձեռքի պիտի փոխով  
 Վարուած, փոշեփառ ամպերու մէջէն,  
 Մինչ անցորդք քաշուին մէկդի, շունք հաչեն,  
 Կը հասնիմ սրբահն այն ճոխ ու շքեղ  
 Ուր ամէն բան, շնորհ, ճաշակ, ոսկի, գեղ,  
 Պերճանքն ու փայլը կը յատկանշեն  
 Շաքածածերթին ջոջ ու հոյաչեն,  
 Որուն ընթերցողք հիւսարանս, կան պատկառ...  
 . . . Եւ, ձեռքս Հայկանի հոտուէտ սիկառ,  
 Քովըս՝ մերժուած ձեռագրոց սակառ,  
 Ոսկի գրքիչս ալ մեկանին կարկառ,  
 — Մինչ դիմացս եկեր երկու գրքաշար  
 Կ'ուզէն շարեկը նիւթերու պաշար —  
 Կ'սկսիմ, սճովս սննդան անուշ յար,  
 Լուրերըս տաղել հոս մարգարտաշար:



Քաղաքաժողովն ի Պայքեքեր,  
 Ձեռամբ դիւանին իր օրինատեր,  
 Թըւելով արարքն անգեպ, անպատշաճ  
 Տէր Ղեւոնդ անուն տոհմուն, աննըւած  
 Քահանային որ սննդան անհաշտ ճոխ,  
 Ա. Փոխանորդի կը վարէ պաշտօն,  
 Խնդրեր է որ շուտ գաղթեցուցուի նա,  
 Եւ անոր տեղ մէկ ուրիշ քահանայ,  
 Վարքով ու բարքով սիրուած, Տ. Մուշեղ,  
 Կարգուի, որ գործերն ընթանան անշեղ:



Հեղիկ բարեկամ աղքատաց, որոց,  
 Արտն մէջ անշեղ գրթութեան հուր, բոց,  
 Որքան լուրջ կըզեր, նայնքան ալ ժիր այր  
 Տ. Վարդապետին Մարգարեան Տիրոյր,  
 Ս. Պատրիարք Հայրն, յատուկ կոնգակով  
 — Իբր գնահատող, արդար ջատագով —  
 Արտօնութիւն է շնորհէր՝ հոս ու հոն  
 Մանկակարգին կրել ծաղիկայ փիլուն:



Նիկոմիդիայէն, Օրթագիւղ Բաղար,  
 Թաղական Խորհուրդը, երկու հազար  
 Թրթեմիկի տունի հաւարքեր (Ֆիտան),  
 Պոլիս զրկեր է որ բաշխեն ու տան,  
 Գաւառներու մէջ՝ յուսով պատարուն  
 Երբամ մըշակող աղայիններուն:



Յերեկէն վերջը, անցեալ կիրակի  
 Թատրոնը տաք էր, առանց կըրակի,  
 Բերա, Գոնգօրախ, որքանք բոլոր  
 Պէն ու մօրուքով սիրուն, մեղմուր,  
 Գըրող, կարգացող, խմբագիր, սնորհն,  
 — Շատերն անկուտի խիտ հաւանօրէն —  
 Ոմանք Տըմեմիկի, այլք մուսայից թու,  
 Իբրուած էին օթեակի, թիկնաթու,  
 Հետերին բերած մայր ու մօրաքոյր . . .  
 — Երբոր առաջին բացին վարդալոյր,  
 Համակիր, երկեսս հոծ հանդիսականք

Ընդստ շարժումով աւին իսկոյն կանգ,  
 Ու բոլոր ձեռքեր տենդոտ, անհամբեր,  
 Իրար բաղխելով թնդացին ծափեր:  
 — Դերասանական խումբին նորակազմ,  
 Անդամներն՝ համակ խանդ, enthousiasme,  
 Երեւան եկան ետեւէ ետեւ  
 Եւ գերբուռ մէջ, կարծ, երկարատեւ,  
 Ձեւերով ճարտար, շարժումով թեթեւ  
 Տիկնայք, թուշունի նման փափկաթեւ,  
 Խօսուածքով, շեշտով ալ վարժ ու ճարպիկ,  
 Արք ալ ուտոտուն, աշխոյժ զերդ կապիկ,  
 Փոփոխելով միշտ գէմք, ձայն ու շապիկ,  
 Ամբողջ երեք ժամ կարծ բոլորովին,  
 Ներկայից հաճոյք վայելել տրին:  
 Feu Toupinel և Տամիզերինի թէնոր,  
 Երկու խողերն ալ, թէ սիրուն, թէ՛ նոր,  
 Թըքերէն լեզուով թարգմանուած, յարմար  
 Կըտարներ են մեր թատրոնին համար,  
 Եւ ես կը յուսամ ու կը մտադրեմ յար  
 Որ Պոլսէն մինչեւ Մուսուլ Չորջումար  
 Ներկայացուին շատ, սնթիւ, անհամար  
 Անդամներ, այնպէ՛ս՝ որ կրկնատուար  
 Հաշուով բըռնելին այն մեծադուամար  
 Հատիցներն սրունք անար մէն pageին,  
 Իերասաններուն՝ պիտի՛ իշխան բաժին:  
 — Այս կերակի ալ՝ Բ. Ներկայացում:  
 Պիտի տան Խաղը, հեշտ իրարանցում  
 Հաճոյք աղբելու բընութիւնն ունի,  
 Le parfum գաւեշան է սոյն, սնուանի:



Կրօնաւորի դէմք աղնրակական,  
 Գանիկէան Ներսէս վարդ.ը (Սըրսկան),  
 Իրբեւ բանասէր ծանօթ մտնուածուր,  
 Որուն համար է, կ'ընէն, հիւանդ,  
 Գոհ ենք լրտելով որ յար քաջառողջ,  
 Իր կարողութիւնն ու եռանդն ամբողջ  
 Ս. Եկեղեցւոյն և մեր համայնքին  
 Կը նըւիրէ միշտ սիրով ինդագին:



Պէլեճիկի մէջ — պարկեշտի՛կ տեղեր —  
 Սովորութիւն մը մնաւ դատեր է եղեր:  
 Ամէն կիրակի առառու, չորս հինգ ժամ,  
 Ժողովուրդն որպէս զի յաճախէ ժամ,  
 Որտեք են որ սրճարանք ամէն  
 Իրենց դռները փակեն ու դաժեն . . .  
 — Պատարագէն ետք, սուրճ, առատ գինի  
 Կը խըմեն եղեր արք առաքելին:



Անցեալ Գեկտեմբերի մէջ, ո՛չ սակաւ  
 Անձինք մեծ սրտիւ և կամ . . . քրտակաւ,  
 Հիւանդանոցի կոչին՝ խուռներամ  
 Փութացած էին նըւիրել գըրամ:  
 Օրթութեթերու մէջ ամէն, ջեր ցան,  
 Անոնց անուաններն հրատարակուեցան:  
 Նախորդ ցանկերուն մէջի ջոջ ակնոց  
 Անուաններն յիշել հոս կ'ընեմ ես զանց,  
 Միայն փափաքեմ յանդերով կրկին  
 Պատմութիւնն ընել լսի կըրորդ ցանկին,  
 Որուն մէջ հայեր, ոչ նուազ հարազատ,  
 Ոսկի կամ արծաթ սին գըրամէ զատ,  
 Զանազան տեսակ, առարկայ, պարէն,  
 Գոյք, նիւթ ու կերպաս, հինէն ու նորէն,  
 Միշտ աղըւարար, գրթատիրօրէն,  
 Հիւանդանոցին ձրբի տըւեր են:

— Արբահամ բաշա Բարթող, 10 դամբիւղ  
 Եղիպտական բրինձ (և ո՛չ յարգել շիւղ.)  
 Եւքերճեան Արթին աղան, նըրա . . . միտ,  
 Ըստ սովորութեան, 60 քաշ սիփիտ  
 Ս. Առաջնորդ Հօր միջոցաւն (ոչ ձիգ)  
 Ուղարկել հաճեր են Ռօտոսթոցիք,  
 Թարխանա, լուրիս, պուլիուր, սոխ, կորկոտ,  
 Բակլա, սիսեռ, սոպ, պարէնք . . . աղմբի՛տ  
 Գույումեան Բերովք աղան, նոյն ատեն,

Արմաւ է զրկեր առա՛տ, Պաղտատէն  
 Կէյվէ Լըմէյի գիւղէն բարեւեր,  
 Պուլիուր ու կորկոտ՝ նոյնպէս է հասեր  
 Նազար Մուրատեան անձն այ՛ բարեւուն՝  
 Վեհնական Ֆէսեր՝ թըւով լոյ՛ յիտուն  
 Ոմն, երկու հազար եօթն հարիւր նորինջ,  
 Հարիւր իննըսուն հինգ քաշ՝ թուղ — չամիչ:  
 Օրբող մ'ալ՝ առատ նարինջ, մանտարին,  
 (Իղձն սոյդ աղջիկան թո՛ղ շուտ կատարին...)  
 Տիկնիկ Հուսիկի Ծրէնիկեան, 8 հատ  
 Կապիկ, և 6 զոյգ գուլպայ . . . անկարկատ  
 Բարեւեր մ'հարիւր եօթանասուն տրամ  
 Ա.Ֆիւն. — Տիկնի մ'ալ, սիրան անթառամ,  
 Մեռած ամուսնոյն հողոյն յեշտակ,  
 Երեսուն քաշ բրինձ զրկեր է շիտակ,  
 Եւ երկու հատ ալ ոչխար կենդանի:  
 Վ. Գարամիսեան, սնուանն արժանի  
 (Գաւառի) ոչխար մը զրկեր է նըւեր:  
 Նոյնպէս 80 քաշ բրինձ է տըւեր  
 Յ. Գարամիսեան, նաև ոչխար մի  
 Նոյնպէս տըլիւ Տ. Սահակ Գլճեանի  
 Ոչ վաղածանօթ գըթաւատ շնորհաց  
 Պարտին 1 ոչխար, 100 քիւ Տաց:  
 Կարբած ոչխար՝ 1 հատ, քարտիկի  
 Կարպետ աղան՝ հօր անունն՝ Յակոբ:  
 Բարի գործերու մէջ յաւէտ շարքա՛շ  
 Յ. Աղանեան ալ քրտաւ և եօթ քաշ  
 Թարմ ոչխարի միս առաքեր է հոն:  
 Մէկ անուակ սօսա, Տ. Թէլեան Անտօն  
 Թագէտս Սինտեան՝ բանթուֆլա 4 զոյգ . . .  
 Ն. Մարտիրոսեան՝ Կ. ոչխար . . . առա՛յգ:  
 Խաչիկ Յակոբեան՝ 2 մերկայ  
 Մաղի, 2 հատ վրձին (չը հիննայ),  
 Անունն սոյս առթիւ ընել քօղամերի՛  
 Չուղող անձ մը՝ մէկ կարտս կոչիկ ներկի:  
 Ուրիշ մ'ալ՝ հարիւր քառասուն բարէթ  
 Ծխախոտ (տեսակն հարիւրնոց է գէթ . . . )  
 Եւ տանուհինք քաշ ալ շաքարեղէն,  
 (Գընելով անշուշտ լաւագոյն տեղէն . . . )  
 Մէկ հատ Տարեցոյց՝ Պերպերեան Նըշան  
 Էֆէնաին զրկեր է սիրոյ նըշան:  
 Նոյնպէս (յիշե՛ք որ չըլլայ սրգողի)  
 Սինեօր Սօթիլին ալ՝ 5 քաշ օղի:  
 Որոնք են, առանց մէկ սրտագողի . . . :  
 Խոկ ընթացքին մէջ Գեկտեմբեր ամսուն,  
 Երեք հազար վեց հարիւր և յիտուն  
 Դըուշի հատոյթ է գոյացեր արգէն  
 Հիւանդանոցի սիկառի թուղթէն  
 — Հողաբարձութիւնն ուրախ և հըպարա,  
 Յոյանի զգացումներն իր երախտագարտ  
 Հետեւեալ անձանց, սփիրէ շնորհունակ  
 Պալի Բաշացի աղա Արմենակ,  
 Խոկ Գուլագուռէն՝ աղա Աղաճան  
 Նոյնպէս Փիլիպոս աղա բարեջան,  
 Սամթիլոյէն ալ Հալէպլեան Համբար  
 Աղա, որոնք միշտ, անձնըւերարար,  
 Գեկտեմբերի մէջ սոյնքան խստաշունչ,  
 Հիւանդանոց են գացեր, անտրտունջ,  
 Եւ չունենալով դող ու մարմըրուք  
 Կարեր, ածիլեր են մազն ու մօրուք  
 Հոն պարպարուած անմիտ կամ ներհուն,  
 Ծեր, անկեալ, սպուշ և յիմարներուն:



Ուխտիգ ու կոչմանք դու հաւատարիմ,  
 Մամնային ալ սրտանց միտերիմ,  
 Ո՛վ Սամթիլացի պարկեշտ տերտերիմ,  
 Կու դամ քեզ ուղղել անկեղծ աճերիմ,  
 Քեզ որ հաճեր ես ձեռքով մը . . . կարկամ,  
 Հեռու վանելով սատանն անրգամ,  
 Փոխանորդարան գալ, և . . . ինքնակամ  
 Կուլ տըւած գըրամդ ետ տալ սոյս անգամ:

ԱՐՄԵՆԱԳՈՍ

Մ Ղ Զ Ս Ի Ա Ն Զ Ը

Ա՛հ, ո՛ր կողմէն կու գայ խորշակն, որ փրջած է հոգւոյս մէջ.  
Հոգիս կարծես սեւ դաշտ մըն է, գոր կ'աւերէ բոցն անշէջ:

Երբա՛ք բարեւալ դեղին ու վեհ ցորեններ,  
Անոնց խանձած ծրդակներէն կրճու շունչէր դուրս կու գան:  
Դաշտին վրայ կը սարսածուի շոռուքին մը սքրտնական,  
Մեռելիքն պէս որ իր դագաղն է պսակէր:

Ծանր է ճակատս ու անըզգայ, եւ բախուր է իմ հոգիս,  
Ու բոյլ սիրտս կասարագոյն՝ ես կը շրտն ներսի դիս,  
Որ կը գարնէ միշտ յամբօրէն, յամբօրէն:  
Ողեղս համակ կը պրտնոսփի, կը պրտնոսփի հոյի պէս,  
Եւ արիւնս ա՛յ՝ բանձր աւելի՛ մօրացած ջուր մ'է կարծես,  
Որ կը մըխայ հանդարտ նիրհող ճահիճէն:

Այ՛ֆիս առջեւ անա՛ ուղի մ'որ կը պարէն քեւաբայս.  
Այլանդակ է նըւազն այն սեղ, դաշնաւորումն է դանդաղ:  
Երգեհոնի հեծկրչոսով մ'է նըւաղիտ,  
Շըշուկն է այն կոհակներուն վրայ մարող փրփուրին,  
Անոնք մեղմիկ հուսկ խօսքերն են, գոր մահաւերձ ծերունիին  
Մեռած պահուն կը մըրմընջէ գառակցիտ:

Պարողները կը քեւածեն, կը շրջըշրջին. կը վաշտեն:  
Ու կը սանիկն խորհրդաւոր. կ'անցնին արագ՝ միջոցէն:  
Ո՛հ մեծահրաշ ուրուակակներն այն սըմոյն:  
Արեւակի ցոյ՛ղեր ունին միգամած շայն աջերնին,  
Ու դարչակար կըմախփներէն վար կախում են քախձագին,  
Նունուփարի պրակները դեղնագոյն:

Ես կը խոճէ արիւնս համակ, ու կը բախի իմ հոգիս՝  
Բովիս անցնող շրջագգեսին երբ՝ ծայրերը նըրբակիւս  
Գան մըքրակեղ իմ ճակատս դողաւար,  
Եւ կարծես հոն ծակ մը կ'ըզգամ, ծակ շարափի սուր, ջըրտին,  
Որ կը մըխուի իմ մարմնոյս մէջ, ինչպէս որդը դիակին,  
Որդն անուելի որ կը կըրծէ յամբարս:

Ու կը սուրան աւելի շուտ: Սուսի՛ւն: Ես աչ օդապար,  
Խուճիկն սարսած ուրուէ մը որ ինձի է սիրակար  
Ճախբայ կ'եղլեւ, գիս կը վարէ ուրական.  
Եւ պարողներն երբ կը տեսնեն իմ շըմորումս անաբեկ,  
Ծիծաղներով աւելի՛ շուտ, շուտ կը դառնան դիւրաբեկ,  
Շեփորներն աչ խեղաւ երգեր կը պոռփան:

Հօք, վաշտեցիք, հօք, վաշտն անա, պայտարի մը հանգունակ,  
Յորձակնի պէս կը պրտնոսփի, բոյր հոյն է հերարձակ:  
Եւ նըւազի գործիքներն են մոյեղներ:  
Մենք կը սուրանք, կը խորտակենք աղետաբեր ֆայլերով:  
Երկինք կ'եղլեւ, կը բաւալիք շոյտերուն մէջ իբրեւ հով,  
Մենք բաշխաբեր ուսումներով վաշտողներ:

Ա՛յ չեն դարբիր պարերն երբեք, ու միշտ նորէն կ'ըսկըսին.  
Աւելի վե՛ր, ուժգին, հեռո՛ւ, միջոցին մէջ անագին  
Ո՛վ գիտէ, ո՛ր պիտի նետէ բախտն ըզմեզ,  
Խեղճ հասիկներ, որոնց անհունն է միակ մաղն ու մաղող...  
Եւ արքընցայ այն սուկալի մըղձաւանջէն դող ի դող,  
Ու կ'ընէի խօշ շարժումներ խեղդի պէս:

Թարգմ. ԱՐԱՔՍ

Ե.Ա.Ն. ՌԻՇԵՐԷՆ

ԲԺԻՇԿԻՆ ՊԱՏՈՒԷՐԸ

(Թովմասեան, ծանօթ այբօլամոյ մը, ճաշի հրաւիրուած է Աբգարեաններէն: Սեղանին վրայ 5 հատ տարբեր մեծութեամբ եւ ձեւով գինիի գաւաթներ դրուած կան):

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — (ինքնիրեն) Աղէ՛կ, աղէ՛կ, բախտս բանուկ է այս գիշեր... . . .

ՏԻԿԻՆԸ. — Բժիշկին պատուէրով, խիստ régime մը ունինք կերակորի ատեն: Ապուրէն վերջ գաւաթ մը խմելու ենք... . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — Ես ալ կը սիրեմ խըմել... . . .

ԱԲԳԱՐԵԱՆ. — Մատչուի դաւաթնիդ կ'երկարէ՞ք ինձի: . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — Ամենայն սիրով... . . .

ԱԲԳԱՐԵԱՆ. — (Գաւաթին մէջ ջուր լեցնելով) Զուտ Թաշտէլէնի ջուր է, խմեցէք կը տեսնէք... . . .

ՏԻԿԻՆԸ. — (Իր գաւաթներէն մին լեցնելով) Մեծ դաւաթով ալ կ'եղլթէրէի ջուր կը խմենք սովորաբար, դուք ալ կ'ուզէ՞ք... . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — (Շուարած) Շնորհակալ եմ... . . .

ԱԲԳԱՐԵԱՆ. — (Երբորդ գաւաթ մը լեցնելով եւ երկարելով հրաւիրելին) Այս ալ ձերքըրի անարատ ջուր է, միտն հետ պիտի խմէք... . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — (Հետզհետեւ անելի շուարած) Շատ աղիւ է, շնորհակալ եմ... . . .

ՏԻԿԻՆԸ. — Ծրդիին երկու մէճիս կու տանք կոր, շաւտացէք... . . .

ԱԲԳԱՐԵԱՆ. — Աղէկ ջուր խմելու պէս չիկա... . . . հոն է առողջութիւնը... . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — Անշուշտ... . . .

ՏԻԿԻՆԸ. — Վեց ամիսէ ի վեր ջուրի գիտե կ'ընեմ կոր բժիշկին հրամանով, արեւը սիրեմ, ստամոքսիս մէջ բան չ'մնաց... . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — Ամէն բան կ'ուտէ՞ք հիմա: . . .

ՏԻԿԻՆԸ. — Ամէն բան... . . . քորր անգամ կընամ ձարսել հիմա... . . .

ԱԲԳԱՐԵԱՆ. — (Թովմասեանին) Մեծ դաւաթնիդ կու տամք... . . . Գորագուլագի ջուր... . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — Այո՛, չէ՛... . . . Շնորհակալ եմ... . . .

ՃԱՇԸ ԱՌԱՔՏԵԼԷՆ ՎԵՐՋ

(Տիկի՛ն, Աբգարեան եւ Թովմասեան սայօնը կ'անլին):

ԱԲԳԱՐԵԱՆ. — Կերակորէն վերջ սովորութիւն ունի՞ք բան մը անելու: Գաւաթ մը Թաշտէլէնի ջուրով սուրճ մը չէ՞... . . . բժիշկին պատուէրն է... . . .

ԹՈՎՄԱՍԵԱՆ. — (Ինքզինքին եկած) Զէ՛, պէնէտիթի մը: . . .

ՏՈՐԻՆՕ

# ՆՈՐԵՐՈՒ ԲԱԺԻՆԸ

Նորերու բաժնին մէջ, զոր այսօրուրն կը բանայ «Ծաղիկ», պիտի հետզհետէ հրատարակուի արձակ քէ ստանաւոր այն ամէն գրուածքները՝ որոնք, բոլորովին նոր ու դեռ անձանց գրողներու կողմէն մեզ դիւրին եւ իրական կամ անհնարաւոր կարողութեան ու հաւատի մը դրուելը, ճշգրտ պարտականելով, արժանի համարուին հաշարեանի: — Ե հարկին, խմբագրութեան, իր կարն դիտարկելներն ու խրատներն ալ պիտի կցէ հրատարակուած կտորներուն, անոնց յաջողած մասն ի վեր համեմատ, սխալ կողմերն ալ մատնանի ընկելու, եւ ապէս բարեկամի անկեղծ ձայնով ու քննարկութեամբ օգտակար ըլլալու համար նոր գրողներուն:—Յշտօր, առաջին անգամ, անկեղծով մը կու տանք, հրատարակելով ի ստուեր ետի՛ ցաւ յաջողած, իմաստով ու արուեստով ալ ներգրուածի վերաբերեալներ, զոր կը հարկն ուսանաւորներով լեցուն սեռակի մը մէջէն, որ մեր ձեռքն է հասցուցած բարեկամ մը: Մաւ ալ մեզ անձանց այս բանաստեղծը ուսանող պատանի մըն է, կը լսենք, եւ կը յուսանք քէ զինքը մօտէն հանցնալու եւ հանցնելու ալ առիթը պիտի ունենանք:

## Լ Ա Յ Ե Ր Ս

Պատին վերեւ ճիշդ,  
Յայտն ի բուն,  
Կ'եղերերգի միջ  
Լալիսն բուն:

Անհաս աղերսն  
Իր անկերց,  
Կ'երկարի հեռուն  
"որին մէջ:

Կողմուն իր բոլոր  
Այդ պահուն,  
Շեշտով մեղմոյր  
Առ անհուն,

Կ'ըլլայ շուտ անհետ՝  
Խաղերուն,  
Մեղով աղմուկին հետ  
Մեղով հովուն:

Այդ երգը վրաս,  
Օրորուն,  
Ես կը սիրեմ շատ  
Բուերուն,

Զի, անոնց նրբան  
Միջոց սրտով,  
Ներսըս բոցեր կան  
Անհասունում . . . :

## Մ Ա Ն Տ Օ Լ Թ Ն

Հիւանդ հեծ մը մանուկինի,  
Խոնար օղին մէջ իրիկունան,  
Շամբերեկն վեր կը սաւառնի  
Եղերերգի շեշտով լալիսն:

Հովը, սարսուտ հեշտութեամբ չի,  
Կը լիկ միջոց եղերեանին  
Որուն շուրջին մէջ կը հալի  
Յիրցան կոծը շատրուանին:

Թօշ քո վերուն սաղարթին սակ  
Մանուկինի լացը նրաւ  
Խոխոջին հետ շուրջին յասակ  
Կը ձեմեմի դանդաղ դանդաղ:

Նրաւերգեկն նօթերն անգոր  
Մըրընչաղի պահուն, կարծես  
Լուռ կ'արսասունէն արսասունար  
Հուրիներու նրբան անես:

Մինչ խաղերն այդ դանդաղորեկն  
Զով գիշերուն մէջ, յամբար,  
Լուռ մտերց մը կը հերթերեկն  
Վաղուց մեռած յոյսիս համար:

## Յ Ա Յ Գ Ե Ր Գ

Արահեսին  
Ծառոց ետին,  
Աղջիկներուն՝  
Մերք կ'անհետին՝  
Շեշտերն յետին  
Քրքիչներուն,  
Ծառոց ետին  
Արահեսին:

Լուսեկն, շիտակ  
Թուփերուն սակ,  
Քիչ մը անդին  
Կու գայ յասակ  
Շող մ'ըսպիտակ,  
Հոն մարմանդին  
Թուփերուն սակ,  
Լուսեկն՝ շիտակ:

Մոյլին վրդով  
Հովուն խաղով  
Հոնեղ, կրկին,  
Երգեր բոբով  
Բայց հոգիքով  
Կը պըրըշիկն,  
Հովուն խաղով  
Մոյլին վրդով:

Ճամբուն փոշոս  
Եզերիկն մօտ,  
Լուսնի շուտով,  
Աւօջ երկոց  
Կ'երգեկն ճեղոց  
Իրարու ֆով,  
Եզերիկն մօտ  
Ճամբուն փոշոս:  
Գ.

### ԱՆԴՆՈՅ ԴԲԱՄՍՏԱՆ ՊԱՆՔԱՆՈՒԹ ԿՐ ԿԵՂԾՈՒԹ

Պանքնոցներու շինութեան մէջ նկատուած անհարկը զլիարար կէտն է կեղծերը չի-նելը անկարգի դարձրել, կամ զոնէ այնպիսի բազադրութիւն մը դործածել, որուն կեղծը դիւրին ըլլալը երեւան հանել: Զարմանալի է որ անդիլիական պանքնոցներուն պարզութեան շնորհիւ է որ խարդախութեանը շուտով երեւան կը հանուին: Մինչ ուրիշ երկրները երկար ատենէ ի վեր մասնաւորապէս գրեւատուած թուղթեր եւ յատկապէս պատրաստուած գրեւատու մեղաներ կը դործածեն պանքնոցներու պատրաստութեան համար, Անդրիա երկու դարէ ի վեր կառուցած մնացած է մարտի սպիտակ թուղթին եւ սեւ մեղանին:

Արդարեւ ան անքնոցին մէջ միշտ թերի մաս մը կայ, որ անմիջապէս գրաստան պաշտօնեային աչքին կը զարնէ. տարակրօ չկայ որ սովորական մարդու մը շտեմածը կը տեսնէ ան: Պանքնոց խարդախող մը ամէնէն առաջ չի կրնար շինել կամ ձեռք անցրել այն թուղթը, որով կը պատրաստուին անդիլիական պանքնոցները: Դրեթէ 200 տարիէ ի վեր պաշտօնական թուղթ, գաղտնի դործողութեամբ մը կը պատրաստուի շէնչաւարի մէկ անկիւնը, ուր երբեմն միջեւ երեք հարիւր հազար պանքնոց կը շինեն շարքով: Թուղթին խմորը կազմուած է նոր վուշէ եւ բամբակէ, քիմիական որոշ բազադրութեամբ մը, որուն ինչ ըլլալը գաղտնիք մը պիտի մնայ միշտ:

Անդիլիական պանքնոցները զորմանալի յատկանիշ մը ունին, զոր ոչ մէկ խարդախող կրցած է զեռ նմանցնել. թուղթը տեղ մը հաստ եւ տեղ մը բարակ է եւ տարբրինակ կերպով զօրաւոր, թափանցիկ, չափազանց սեւ եւ ճկուն:

Բայց ուրիշ յատկանիշ մըն ալ ունի անդիլիական պանքնոցը. թուղթը զեռ կապուղ վիճակին մէջ գտնուած միջոցին մասնաւոր պատակեր մը կը տպեն վրան. առաջները այս գործողութիւնը իրարու կցուած թելերու միջոցով կ'ըլլան, բայց հիմա մասնաւորապէս պատրաստուած արօրէ տախտակ մը այդ դործը կը տեսնէ:

Եթէ ոչ ի ոչով քննէք Անդիլիոյ Դրաստան պանքնոցները, պիտի տեսնէք որ միօրինակ շեն գիրերը եւ թուանշանները, նոյնաձեւ չեն յաւան այն թիւերը որոնք պանքնոցին արժէքը ցոյց կուտան: Բոլոր այս մասնաւորապէս թելներէն գուրս սակայն, կան ուրիշ պղտիկ եւ գաղտնի կէտեր ալ, որոնց մասին միայն գրամատան պաշտօնեաները եւ գրամատերները տեղեկութիւն կրնան ունենալ:

Ի վերջոյ, պէտք է յիշել այն միւս անշան համարում կէտը որով կարելի կ'ըլլայ անմիջապէս ստուգել պանքնոցին կեղծ կամ ոչ-կեղծ ըլլալը: Պանքնոց մը տպագրուած ատեն ընդհանրապէս շորս կտորը միասին կցուած կ'ըլլայ. յետոյ թուղթերը երկուքի կը բաժնեն եւ թիւ կը գնեն. յետոյ զոյգ թուղթերը դարձեալ երկուքի կը բաժնեն, որով պանքնոցի մը երկու կողմը հարթ կ'ըլլայ եւ միւս երկու կողմը ժանկաւոր: Դրամատան պաշտօնեաներէն շատերը զիտեն թէ այս ինչ թիւ պանքնոցին ո՞ր կողմերը հարթ պէտք է ըլլան եւ ո՞ր կողմերը ժանկաւոր:

# ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՉԱՐՈՒԵՑ

## ԴՐԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՄԸ ԻՏԱԼԻԱՅ ՄԻՋ

Իտալիա ունի գրական զուգործոցներ, որոնց մեծագույն մասին գոյություն կ'անցիտալիցին Իտալացիներն իսկ: Այդ կարգին առաջինն է Իբրոլիցո Նիեվ-միի **Ալբանուսայի մը հաստատվածքիները** երկա-իրուծիչը: Իբրոլիցո Նիեվմի իր երեսուն տաս-րեկամյան հասակէն ստաշ, եղբրական պարագանե-րու մէջ մեռած հեղինակ մըն է:

Երկրորդ, Անճէլօ Պրոֆֆէրիօյի **Miei Ricordi**, զոր Դուրինցի հրատարակիչ մը այդ հոգակաւոր հեղի-նակին հարկաւանդային առիթով հրատարակեց:

Անճէլօ Պրոֆֆէրիօ, որ ծնած է 1802 թիւս. Երն, ոչ միայն քաղաքագէտ մը և առաջնակարգ փաստա-բան մըն էր, այլ միանգամայն զբաղեց մը, որուն շատ բան կը պարտին նոյն իսկ օտար գրականու-թիւնները, իր արտադրած բանաստեղծութիւններուն, կատակերգութիւններուն և հիմնապի ուսումնասիրու-թիւններուն համար: Իր **Յիւսուսակները**, սրտե-տուծիւնով ու խանդով լեցուն գործ մը, նոր լոյս մը կը ձգեն ան ժամանակին վրայ, ուր ժողովրդային երգերը ուժը կը գաւառային Պալպօներու, Ալէկիլիօն-բու, Տիւրանդօներու **Շալիհակամ** գործերուն, ա՛ն ժամանակը վերջապէս, երբ Իտալիա կ'ազդուէր՝ մէկ կողմէն Մէժէրինիքին և միւս կողմէն Կրէկօրիօ XVIէն: Անճէլօ Պրոֆֆէրիօ կը պատկանի գրողներուն ան բոլորին, որ, Կէրրացիի բացատրութեանը համեմատ, զի՛րք կը գրէ, պայքարի չմանակցելուն հետք:

### § § §

1850ին, ոչ մէկը մտածուը պիտի ունենար հրա-տարակելու **Յրազի Սէրի** պէս վէպ մը, վերջէն սակեմն շատ խօսուած գիրքը: Իր հեղինակը, Ա. Ան-ժօնիօլի, գեռ երէկ անժամօծ մըն էր գրեթէ, և հոս հոն՝ կը գրէր քննադատական յօդուածներ, ինչպէս սակեմ մարդ, և երբեմն ու նորովէպեր: Իր՝ **Յրազի Սէր** վէպը յայտնուածիւն մը եղաւ, և զոր հասարա-կութիւնը կըցաւ զնանատել:

Աս վէպը՝ կը պարզէ մանկամարդ ազգիան մը՝ Է-տօարտայի հոգեբանական վիճակը: Էտօարտոս նշան-ուած է օտար արուեստագէտի մը հետ, և խենթի պէս անկից գրաւուած, երբ կը տեսնէ որ ա՛ն, Նորվեկիոս մեկնած է: Նշանածին մեկնուածէն ետքը, աղբիւր ա-ռանձնացած, ինքզինքը կը նուիրէ իր սէրին պաշ-տամունքին և ան մարդուն՝ որ իրմէ հեռու է, և ու-րուն կը սպասէ ինքը, որովհետեւ անկիս խոստացած է տարիէ մը վերադառնալ: Երիտասարդ մը սակայն, Մասին, որ երկար տեսնէ ի վե, կը սիրէ մանկա-մարդ աղբիւր, կ'ուզէ իրեն գրաւել զայն, նշանածին բացակայութեանը: Մասինձ՝ բոլորովին տարբեր է Հէնրի Քրօնպէրիէ- ամպերու մէջը չապիրի անկիս, իբր Իտալացի կ'ի գոյ սէրը, կիրքով, վերացումով և անձնութեանով լեցուն սէր մը: Էտօարտոս սակայն, կը խցանարի Մասինայի նոյն իսկ ներկայութենէն և իրեն համար ստուերներու աշխարհ մը կը ստեղծէ, աշխարհ մը՝ ուր Հէնրի Քրօնպէրիի խոնար պատկերը կը տիրապետէ: Ատիկա իր երազող սէրն է, «**Յրազի Սէր**»ը, որով կը գրաւուի ա՛րդշովին: Ի զուր օր մը հորաբոյրը կը տեղեկացնէ իրեն թէ, արուեստա-գէտը, իր տեղը, ամուսնացած է: Էտօարտոս կը սպուտէ սակայն անոր: Պիտի վերադառնայ ան, — կը մտածէ, — խոստացաւ, պիտի վերադառնայ օր մը անգատմաւ: Եւ նայուածք մը անգամ կը խնայէ Մասինի: Եւ ա՛յ մէկ զԹուծիւն ցոյց կուտայ անոր սէրին: Կը կառչի օրային գողախարականի մը, որ իրեն հազար անգամ զգլխիչ կը թուի, քան իր զբոսային այրական ու ա-ռողջ հրապրը: Եւ օր մը, Հէնրի Քրօնպէրի կուգայ ի-րաւընէ, ամուրի, մինակ, զիջացած: Եւ յանկարծ տեղի կունենայ ընդհարումը, սա իրական մարդուն, սա մարդկային սէրին և ան ուրուականին, մտային հովուերգութեան, զոր երազած էր Էտօարտոս իր ա-

ռանձնութեանը մէջ: Աղբիւրը կը գա՛նէ թէ, ան՝ որ իր ղէմն է, չի նմանիր իր երազանին: Ինքը կը սիրէր մարդ մը՝ որ գոյութիւն չունէր, ասոր համար ստուե-ումով կը մերթէ զանի, որովհետեւ Է. Անժօնիօս և կա-տարեալ հիասթափումի մը, մտային ցտորումի մը: Բնա-կանաբար երեք տարիներու սա հոգեբանական մաքի-րին մէջը, Մասինի համը ու զորովազուած անձնու-րութիւնը առանց արդիւնքի չմնար: Արժնուարով իր հիւանդագին երազէն, սէրին իրականութեանը դառ-նարով, մանկամարդ աղբիւրը կը տեսնէ որ Մասինա իր կեանքին մէջը մեծ սեղ մը կը գրաւէ: Եւ երբ, ալ յուսանաւած, Մասինա օր մը կը յստարարէ իրեն թէ՛ պիտի մեկնի, Էտօարտոս կիրքի պոռթկումով մը.

— Ինձի բան մի հարցնէր, կ'ըսէ, — քան մը չեմ գիտեր, չե՛մ գիտեր. . . : Կը գգամ թէ առանց բեզի պիտի մեռնիմ. . . »: Էտօարտոս Մա ինօնին է ալ:

Անս առ է Անժօնիօլի վէպը: Աս քնքարը ու թե-ծեա **Բակըլարին** վրայ, հեղինակը խիստ զեղեցիկ վէպ մըն է հիւսած: Պարագան յարմար էր՝ իրական-ութեան և երազի սա միացումին համար, որովհետեւ երկու դարոցներուն վարպետները՝ ա՛յ կը սկսին ձանձ-րացնել ամէնը, իրենց ծայրայեղութիւնով, ներկայաց-նելով կա՛մ իրականութեանը՝ մինչեւ զգուսնը ազգելու ստանձան, կա՛մ զաղախարակաշուծիւնը՝ ոտքի վրայ քնացնելու ստանձան: Անժօնիօլի, հեռանալով թէ՛ մէկէն և թէ՛ միւսէն, երեսուն կը բերէ, իր վէպով, անհատականութիւն մը: Արդարացի է ուրեմն գրակա-նութեան հիւղերուն մէջը իրեն մասնաւոր տեղ մը տալ, և իրմէ սպասել ինքնատիպ ու նշանակալից գործեր:

### § § §

Բոլորովին տարբեր է Լուչիօ տ'Անդրասի սրարագան: Արդեօք անոր նոր վէպը, **Ալմասիւր**, առաջիկանու-ծիւն մը կը նշանակէ՞ հեղինակին միւս երկա-իրու-թեանց վրայ: Տարակուսելի է ստիկա: Իր առ վերջին վէպն ալ կը յատկանշուի իր առաջին վէպին՝ **Կորի-ցեհեւայքի**ն արժանիքովը և թերութիւններովը: Լուչիօ տ'Անդրաս, ուղղափառ, խնամաւոր և վեհերոտ գրագէտ մըն է, զրկուած տեսողութեան և արտայայ-տութեան ան լայնութենէն՝ որով փայլուն սարգայ մը կարելի է կանխատեսել հեղինակի մը համար: Ան միշտ համ կ'առնէ՛ միօրինակ նիւթէ մը: Ամբողջովին գրաւուած է ֆրանսական գրականութեանով, զոր զարմացուցիչ կերպով մը սերտած է: Իր յօդուածնե-րէն կարելի չէ գտնել անանկներ՝ որոնք չխօսին Բա-րիզեան գրագէտներու և վէպերու վրայ, որովհետեւ Ֆրանսացիներուն մէջը կ'ապրի ան, երիտասարդ գրող-ներուն ըմբ, և մոլեգին հիպոքրի մըն է Բա, իր հրա-տարակուած ամէն բանին: Իր մարմինը Հոմարի մէջ է, մինչդեռ ուղիղը Բարիզ կ'ապրի: Ան՝ մարդիկը, ըն-կերութիւնները, կիրքերը, ամէն բան, կը զգայ ու կը տեսնէ Բարիզեան կեանքին վերջին նո. աճեւութեան համեմատ: Ա. իկա անկարելի կը դարձնէ իրեն՝ ո և է ինքնատուրութիւն ունենալ: Բոլ Պուրթէ կը տիրա-պետէ իր վրայ: Լուչիօ տ'Անդրաս թերեւս նմանը Օթրավ Միտոպի, Եթէ ունենար անոր վայրագ ու արհամարհոտ հոգին:

**Կրիցեհեւայքի**ն ոչորին մէջը, Լուչիօ տ'Անդրաս կը պատմէ շուտիւնը ամուսինի մը, որ գլխէ կ'ելէ, դե-րասանուհիի մը համար, և որ յետոյ, հիասթափած նենգաւոր սկիզբներէն, կը դառնա իր «օճախ»ը: Անա՛, **Ալմասիւր** մէջ ալ, հեղինակը կը ներկայացնէ Բամիլլ անուն կնոջ մը ամբարշտութիւնը որով ան կը լքէ իր **Բակըլ**, ամուսինը, պզտիկ տղան, հետեւելու համար Մօնիս Բլասէնիս բարեկամին: Կնոջ ամուսինը իր բոլոր յոյսերուն աւերքին և ան զգայական անու-պատին մէջը, ուր կ'ոնջը անհա. ստարութեանը զի՛րք կը նետէ յանկարծ, կը գտնէ իր ովախը, սէրը՝ իր տղուն հանդէպ: Այ տղուն կեանքը և մարը, կը կազ-

մեն ամբողջ վէպը Լուչիօ տ'Անդրասի, որ սա նիւթին վրայ պիտի կրնար գրախ-գործոց մը կերտել: Եւ ի-րաւցնէ՛, ան էջերը՝ ուր կը ներկայացուի պզտիկ Փլան-Փլանը, արժանի՛ Եւ հիպոքրի: Տղեկը կը մեռնի, մինչ հայրը, Ալպանիս առանձնութեան մէջը, կը գտնէ և կը սիրէ Բլէր Պրէյնը: Ան ստեն, բնեկիբ ուրիշ բան չմնալով, Մօնիս Բլասէնիս կ'ինը կը դառնայ: Էրիկը, իր տղուն կորուստին ցաւէն յիմարացած, հո-զին և ուղեղը դատարկացած, բաշուծիւնը չունենար մերժելու շնացող կինը: Մինակ է էրիկը, կը փախ-նայ ամէնէն, սարգային: Կ'ուզէ առնել կինը, կ'ուզէ անոր հետ անցընել անօգուտ ու ծանրակիր կեանքը, որովհետեւ պէտք է սպրիլ, ո և է կերպով մը, մե-կուն հետ:

Լուչիօ տ'Անդրասի ֆրանսամուրութիւնը կատարեալ ըլլալու համար՝ իր վէպը ցօնուած է Հիւլի լը Ռուի, իսկ վէպին անձնաւորութիւնները կը կարգան Մարկիդ-ներու գիրքերը, կը հիանան վէպէնի վրայ, մէկ խօս-քով անոնք շինուած են, ապրելու համար Ան-ժէ-ճէնի արուստանը:

### § § §

Իտալիոյ գրական վերջին հունցրին վրայ խօսուե-լու ատեն, յիշատակութեան արժանի է նուեւ անունը Մէն Պէնէլլի, որուն մասին շատ զեղեցիկ բաներ կը խօսուին: Ինքնախոսն է ան՝ իր կեանքին մէջը, անկեղծ՝ սիրտով, անկախ և գրեթէ վայրագ: Չորս ա-բարուածով իր մէկ ողբերգութիւնը, հանրութեան ցոյց կուտայ իր գիտելու սուր և անասման կառուցութիւնը: Աս կատրով հեղինակը երեսուն կը բերէ կատարեալ արուեստագէտի խառնուածք մը, և հակառակ գործուած քանի մը թերութիւններու, ան կը մասնէ հոգեբանի մանկազին յատկութիւններ: Դործը խիստ յաջող կեր-պով ձեւուած է, անձեր վարժ և խիզախ ձեւերով մը նկարուած: Ասոնք կրնան հաստատել թէ, Պէնէլլի իր ճամբուն մէջն է, ուր կրնայ քայլել երկար ատեն, հետզհետէ աւելի վստահ և ազատ:

### ԵՐԵՒԱՆ

#### ՄԵՐ ՀՈՐԻՉՈՒՆ

★ «Մաղի»-ի այս թիւով կը հրատարա-կենք Թատերական ծանօթ գրողի մը **Համառօտ** մէկ ուսումնասիրութիւնը Գողգէնի ներկայացու-ցած **Հինգ թատերախաղերուն** վրայ: Այս յօդ-ուածը հաճաքով պիտի կարգան մանաւանդ ա-նոնք, որոնք չկրցան աշխարհահայտնի կատակեր-գակը բեմին վրայէն տեսնել: Գողգէն անցեալ շաբաթ օր մեկնեցաւ Պոլսէն ի Ռումանիա, ան-ջնջելի յիշատակ մը թողլով Թատերասէր Հասա-րակութեան մը վրայ, որ առիթը չունի այս կար-գի նշանաւոր գերասաններ տեսնելու: Բայց այն օրէն որ Պոլսի ալ գեղարուեստական **tournee** ե-րու մէկ կոչումը նկատուիլ սկսաւ, Եւրոպացի արուեստագէտներ կը փութան գալ Հոս: Երկու տարիէ ի վեր մանաւանդ, Թատերական ներկա-յացումները առատ եղան: Անթուան, Մօնէ-Անլի, Ռէժան և Ժան Հատինի յաջորդաբար ե-կան և փայլեցան Հոս: Մաղիները որ Գողգէնը վերջինը ըլլայ Պոլսի եկող մեծ գերասաններուն:

★ Սպասելով որ Գողգէնի յաջորդ մը գոյ, գաւառներ մեր ունեցածներուն: Վաղէմի գերու-սան Չափրատեանի առաջնորդութեան տակ և Ֆրանսացի գերասանի մը, Մ. Կօնէ Լէվիի անօ-րէնութեամբ կատակերգական խումբ մը կազմուե-ցաւ Հոս, որուն մէջ մէկէ աւելի ձեռքի գերու-սաններ կան: Այս խումբը իր առաջին ներկայա-ցումը տուաւ կերակի ցերեկ, Գօնգօրսիայի Թատ-րանին մէջ և կ'ըսուի թէ շատ լաւ ընդունելու-թիւն մը գտած է Հասարակութեանէն:

★ Սամաթիոյ Աշքատախնամը կը պատրաս-

### ՃԱԲԱԹԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳ

ՕՂԸ

Երկարատեւ ձմեռան մը երկիրը կ'անհետանայ հետզհետէ: Յուրտը, քեւը մեկ քանի օր առաջ սակաւիկ խիստ, նուազ զգալի է հիմա Պոլսոյ մէջ եւ ջերմաստիճանը օդին վեր 5-6 աստիճանիկ մէջն է շարունակաբար:

Սեւ Ծովը փոքորկայից է դեռ, բայց Մարմարան հսկող սրբաբնակ մը ունի, գարնան կայսրոյն մը:

ԲԱՐԵՆԻՆԻԱՆ

Այս գիշեր, բերացին իր դիմակաւորներով կ'ըզբօնու:

Միայնաճաններուն ցուցապակիին ետին ասեմեկ մը ի վեր կայսրած այրազան ու սարօրիակ դիմակները, դիմեալ միայն փոխադրուած են հիմա. «գոլփէթի»-ները եւ «սերբակէթի»-ները օդին մէջ պիտի արձակուին ու դարձանաճանի պահ մը: Բարիքի մէջ, դիմակներ կան այս սարի որով կը ներկայացնեն կարգ մը օրունակ մարդիկ, մասնաւորապէս Հիւսիսեան գերդաստանի անդամները:

Ակնոցաւոր «Բրիւկեր»-ներ, մեղանադան «Յրեկերի» Հիւսիսեաններ, սասանայի դիմակով Թերեզներ, կամ իսրայէլ «Մախա»-ներ:

Բարեկեցականի նորոքիւններէն մին է նաեւ, ճեպակ մը խաւաքարի շինուած վահաններ, որով պիտի գործածուին «գոլփէթի»-ներուն անսխորժ արշաւանիկները:

Վ Ր Ի Պ Ա Կ

«Ծագիկ»-ի նախօր թիւին մէջ, էջ 24, Տրթ. Մէտիքոսի խրատներուն 4րդ տուեսին առաջին բառը Ուտեյ պէտք է կարգայ, փոխանակ Ուրիշի:

### ՓԵՏՐՈՒԱՐ ԱՄՍՈՒԱՆ ՄԷՋ

Շարաթաթերթ «Ծագիկ»-ի ներկայ փետրուար ամսուան թիւերուն մէջ յաջորդաբար երեք ցան եւ պիտի երեւան

ԱԼՊՕՅԱՃԵԱՆ (Արշակ)

ԱԼՓԱՌԱՆ

ԱՍԱՏՈՒՐ (Հրանտ)

ԱՐԳՈՍ

ԳԼԱՆԻԿ

ՄՈՒՇԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ

ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ (Արտաշէս)

ՉԻՖԹԵ-ՈՒՐԱՅ (Օնեհիկ)

ՊԷՐՊԷՐԵԱՆ (Ռէթէոս)

ՍԻՊԻՆ

ՍԿԵՊՏԻԿ

ՏԷՐ-ՈՏԵՓԱՆԵԱՆ (Տօթթ. Յովսէփ)

ՏՈՒՐԻՕ

ՓԱՆՈՍԵԱՆ (Աղեքսանդր)

ԵՆ

տուր թատերական ներկայացում մը ստալ: Վերջէն, Գուգարուի Աղքատներուն իր կարգին պիտի սարքէ անշուշտ թատերական ցերեկային մը, քանի որ այս կարգի հանդէսները հասոյթի ազատ հով միջոց մը եղան ալ բարեկամ հաստատութիւններու համար: Միայն Բերայի Աղքատներուն է որ նախապատուութիւններով կը գոհանայ, թէեւ պէտք էր որ մինչեւ հիմայ իր տարեկան հանգէտ ունեցած ըլլար, երաժշտական Five O'clock մը, եթէ կ'ուզէր, փոխանակ չոր ու ցամաք թատերախաղի մը:

★ Անցեալ տարուան երեկոյթին գեղեցիկ ապագորութեանը տակ, Պարոնց Գեպարտը, իշխան Մերգա Բիգա խան մտադրութիւն ունի կ'ըսուի, երեկոյթ մը տալ նորէն այս տարի, Նեպոլոնի տօնին աւթիւ, Գեպարտի սրահներուն մէջ:

★ Բարիքի գրական աշխարհին մէջ ծանօթ Հայ գրագէտուհի մը, Օր. Մարի Տամատեան (Մարիան Տամատ) աւարտած է նոր վեպ մը Հանդիպումներ (Rencontres) վերնագրով, որ այս օրերս կը հրատարակուի Հայ գրատանուհին հրատարակած է արգէն տակէ առաջ «Une jeune fille» վեպը որուն վրայ գրուեցաւ ատենօք տեղական մամուլին մէջ: Անցեալ տարի հրատարակած էր նաև «Rebelles et Soumises» վերնագրով գեղեցիկ նոր վեպերէ բարեկեցալ հասարակութիւն Օր. Տամատեան մարտին լեզուով հրատարակած ըլլար իր վեպերը, ապահովաբար իր արժանաւոր տեղը պիտի ունենար սոհմիկ գրականութեան մէջ:

Ս.

### ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԱՆԱՆԳՈՒՄԸ

Անգլիոյ թաղային վարժարաններու գիտութեանց ուսուցիչները ժողով գումարեցին Լոնտոնի Համալսարանին մէջ և որոշեցին որ Հին Յունարէնի գաղթ այսուհետեւ պէտք չէ որ ստիպողական ըլլայ աշակերտ մը և է համալսարան մը ընդունելու համար: Այս ընդհանուր գումարման գիտաւոր նպատակն էր գիտական ուսուցիչներէն մաս մը կը ձեռնարկ և աւելի լայն տեղ տալ բնական գիտութեանց: Եթէ թաղային վարժարաններու ուսուցիչներուն այս որոշումը ընդունելութիւն գտնէ համալսարանի կառավարիչն, այն ատեն Անգլիոյ տղաքը հիմնականէ աւելի փամփայտ պիտի ունենան Գիտութեանը զբաղմունքը: Եթէ արդէ ի նպատակ տղայ թէ Գիտութեան պիտի ըլլայ սակայն:

Տարակից չկայ որ եթէ ամէն տղայ նախակարգին մէկնելէ առաջ, Բնական գիտութեան մասին գէթ վարկարարող ծանօթութիւններ ստանար, անգլիական տղաք իր ամբողջութեան մէջ աւելի բանգէտ պիտի ըլլար: Շատեր ասկալին կատարելապէս ոնգիտակ են երկարականութեան նման երեւոյթներու պատճառին:

Պատմի ուսանողը որ իր մտաւորական մարգարէք գիտութեան գաւերու միջոցով կ'ընէ և իր փամփայտ կը գործածէ Բնութեան իրողութիւնները գիտելու և դասաւորելու համար, աւելի օգտակարապէս զբաղած կ'ըլլայ, քան այն պատանին, որ Յունարէն ըստերուն մանուածապատ օրէնքները որովհետեւ համար կը վասնէ իր սուղ փամփայտը:

Ամէնէն առաջ սա պէտք է նկատի առնել որ գիտական նորութիւնները, մանաւանդ վերջին տարիներս, անհամեմատ կերպով բարձրագոյն կուսած են, և նախակարգին ուսանողի մը միտքը պէտք չէ ծանրարեւել տառնցմով: Բայց հոս նոր խորի մըն ալ կը ծագի. եթէ անգամ մը որոշուի թէ Գիտութեան տարեքը պէտք է ուսուցանել, ո՞վ պիտի կրնայ գիծ ու սահման մը գնել այդ տարեքներուն: Վերջին երկու տասնեակ տարիներուն մէջ բնական գիտութիւններուն նկատմամբ այնքան նոր յայտնութիւններ եղան ը, ամառը իր ճահարկութիւն կ'ունենայ մին զանց

առած ատենը. առնէր, զոր օրինակ, երկարականութիւնը, որ թերեւ համարութեամբ ամէնէն աւելի զբաղեցնող բնական երեւոյթն է: Պիտի աւարտուի թէ ինչպէս ուրիշ ուսուցիչներու մէջ կ'ըլլայ, հոս ալ տեսական գործնականէն առաջ պէտք է դաս տրուի, բայց սկսնակի մը ինչ կարելի է ըսել տեսական երկարականութեան վրայ: Սըր Օլիվըր Լօճ բան մը կ'ընէ, Բրոք. Բէյնօլտս բողոքովն տարբեր բան մը: Բնական գիտութեանց բողոք ճիւղերուն մէջ, բնալուծութիւնէն մինչեւ մեքենագիտութիւն, թո՛՛հ ու բո՛՛ջ մըն է մեկնոյն ատեն ընդունելի և քիչ-քանաւոր տեսութեանց: Յրանապի հանրային կրթութեան ընդհ. վերատեսուչը շատ լաւ գիտողութիւն մը կ'ընէր վերջերս. «Բնական գիտութեան բողոք ճիւղերուն մէջ տեսակ մը անկարգութիւն կը տեսնուի հիմա, ամէն մարդու կը թոյլատրուի ուզածն ըսելու և ընելու. կարծես ոչ մէկ օրէնք անհրաժեշտ հարկաւորութիւն մը կը ներկայացնէ:»

Ըստ Անգլիոյի ուսուցչապետ Լէկի, այն ուսանողը, որ ապագային գիտական ուսուցիչներով պիտի պարագի, պէտք է ամէնէն առաջ և ամէնէն աւելի զբաղի մտածման ճիւղով, որ ներկայիս, գրեթէ բոլոր գիտական ուսուցիչներուն մէջ կարեւոր դեր մը ունի: Աւսողութեան գաղթ միշտ անհրաժեշտ տարր մըն է որպէս զի ուսանողը վարժուի զննութիւններ ընել և հետեւութիւններ հանել իրողութիւններէն: Գիտականները մեծ մասամբ իրենց կարեւոր գիտելը կը վերագրեն մտածման ճիւղի գաւերուն ընտանացած առաւելութեանց: Բնական գիտութեանց վերաբերելով և է հատորի մէջ կը տեսնուի որ մտածման ճիւղը միշտ լայն տեղ մը կը գրաւէ:

Բայց պէտք չէ ուրանալ նաև այն դերը, զոր Հին յունարէն լեզուն կը խաղայ գիտական ուսուցանման մէջ, շնորհիւ այդ լեզուին ճիւղութեան և ճիւղութեան և առ հոստարակ բողոք բանասերներու ծանօթ ըլլալու համալսարանները, Յունարէնը հիմը կը կազմէ մեր արդի գիտական բաւերուն: Գիտական ուսուցիչներու հետեւող ամէն ոք շատ լաւ գիտէ թէ իր միտքը պահելու բաւերը ո՞րքան մեծ առնչութիւն մը ունին իր սովորած յունարէնին հետ, և եթէ գաղափար չունի տակաւին այդ լեզուին վրայ, գուցէ փամբով պիտի տատանի գիտական բառի մը առջեւ, աշխատելով միտքը պահել զայն: Հետեւաբար, իբր անհրաժեշտ իրողութիւն պէտք է ընդունել որ մտածման ճիւղն ու Հին Յունարէնը երկու կարեւոր պէտքերն են բնական գիտութեանց ուսման համար:

Բնական գիտութիւնները, թէ պղտիկներուն և թէ չափահասներուն հաւասարապէս օգտակար ուսուցիչ են. այդ օգտակարութիւններուն մէջ ամէնէն կարեւորը և շինիչը թերեւս այն է որ գիտութիւնը մեղի կը սորվեցնէ աւելի գիտութեամբ տարբերութիւն մը գնել հաւանականութեան և ապացոյցին միջեւ. գիտական ուսուցիչներն են որ ամէնէն աւելի կը նպատակն գաղափարներու կեդրոնացման, առանց որուն մտաւորական ամէն կարգի գործունէութիւն անօգուտ ըլլալու դատարարութեամբ է:

Բողոք այս ուսուցիչութիւններէն գոբար, գիտական ուսուցիչները տարբեր հրապոյր մըն ալ կը ներկայացնեն սակայն: Գիտութիւնը կը գոհացնէ մարդկային հետաքրքրութիւնը եւ յագուրդ կուտայ հրաշալիին ու վկայականին նկատմամբ մեր անցուցած փափաքներուն: Գիտական ուսուցիչներէն գրական օգուտ մը քաղե՞նք թէ չէ, անկարելի է ուրանալ որ գիտութիւնը սահմանաւոր է ամէնէն զօրաւոր արբւանքը տալու մեր միտքին և ամէնէն աւելի յաջողապէս կրնայ գոհացնել Անծանօթին նկատմամբ մեր իմացականութիւնը չարաբող հարցումները: Փափաքիլ էր որ, այս կէտը ամէն ընթացողի մտքին մէջ լաւ մը տղաւորուէր:

# ԿԱՆԱՆՑ ԲԱՅՆԸ

## ՄԱՆԿԱՆՑ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ Երասխյի մը առաջին օրը

Նորածին երասխյի մը հագուստներուն համար պահանջուած առաջին պայմանը տարուկ ըլլալն է: Իսկ միւս երկրորդը, խիստ կահուղիկ, փափուկ ըլլալն է, որպէս զի ոչ մէկ կերպով նեղութիւն չպատճառեն մանկիկին շարժումներուն:

Նորածիններու զգեստները պէտք է թոյլ ու լայն ըլլան, անոր կուրծքին ու իրանին շուրջը, այնպէս որ անոր թոքերն ու սիրտը զտուարութիւն չքաշեն իրենց աշխատութեան շարժումներուն մէջ. նոյնպէս պէտք չէ որ սեղմեն ստամոքսը, մարտոզութեան արգելք չըլլալու համար, ոչ ալ որովանք, որպէս զի աղիքներու գործունէութեան վնասելով աղեթափութեան տեղի չտան: Հարկ է նմանապէս որ թեւերուն եւ մարմինն անկիւններուն վրայ սեղմուած չըլլան, բոլորովին դիւրացնելու համար արեան շրջանը երակներուն եւ շնչերակներուն մէջ, եւ հանգիստ կատարել տալու համար բոլոր անգամներուն շարժումները:

Նորածնութեան քիմիականութիւնը, որ աւելն օր այնքան դիւրաւ կը փոփոխէ չափահասներու հագուստներուն ձեւերը, նորածիններու զգեստաւորումին ալ չէ խնայած բոլորովին: Երբեմն, բոլոր նորածինները խանձարուրներու մէջ փաթթուած էին. իսկ հիմա, պղտիկներն հազուադէպ եղանակներու մասին շատ տարբերութիւններ կան մէկ երկրէն միւսին մէջ, կամ մինչեւ իսկ միեւնոյն երկրին տարբեր կողմերը:

Լաւագոյն եղանակը, սակայն, ինչպէս ըսինք, միշտ այն է որ երասխաններուն մարմինը չի նեղիր, չի սեղմեր, չի կաշկանդեր քնաւ, եւ անոնց թարմ ու փափուկիկ միսներուն ու գործարաններուն, հասարակ ջերմութեան աստիճանի մը մէջ, թոյլ կուտայ ազատութեամբ կատարել իրենց շարժման, մարտոզութեան եւ անձան աշխատութիւնները:

### ԻՆՉ Է ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽԲԸ Բարիզեան գործաւորակիին

Պ. ա' Օստովի, «Ծահոզ ու տառապող կիներ» անուն իր շահեկան գրքին մէջ հետեւեալ կերպով կը սահմանէ տարին 850 Լն 1200 Փրանք շահոզ գործաւորուհիին պիտճէն:

Բնակարան	Փր.	100 Լն	150
Ուտեստ	»	550 »	750
Հագուստ	»	100 »	150
Չանազանք-վառելիք			
Լուսաք, զեղ, պտոյտ, ևն.	»	100 »	150
	»	850 »	1200

— Պ. Ծառայ Պրիւաւ, իր «Ասեղի գործաւորուհիներ» հատորին մէջ կը յիշէ պղտիկ աղիկ մը. որ օրը 1 Փր. 25 մնթ. կը շահի, այսինքն 375 Փր. տարին, եւ որ զանոնք կը ծախսէ հետեւեալ կերպով:

Բնակարան, տարին	Փր.	100
1 շրջազգեստ	»	5
1 փողկապ	»	2
2 զոյգ գուլպայ,	0.65 Լն	»
2 » կոշիկ	4.— »	»
2 շապիկ	1.25 »	»
1 գիշերնոց	»	»
2 թաշկինակ	»	0.60
Օգային կազ, տարին	»	4

Գումար	Փր.	125.65
Կը մնայ իր մնունդին համար	250 Փր.	
այսինքն օրական 0.65 սանթիմ:	գոր կը ծախսէ հետեւեալ կերպով:	
Անտուն, կաթ	Փր. 3. մնթ.	05
Օտուան հաց	» » »	20
Յորեկին, խոզկնի	» » »	10
» խաշած բաթաթէս	» » »	5
» պա՛լիր	» » »	10
Երեկոյին, խոզկնի	» » »	10
» խաշած բաթաթէս	» » »	05
	Փր. 0. մնթ.	65

Եւ կ'ըսեն թէ բարիզեան գործաւորուհիք միշտ ուրախ ու զուարթ կ'ըլլան, եւ երգն ու պարը կը սիրեն թրթռուն զեղձանիկներու պէս...

### ԽՈՂՈՐՈՒՄԿԱՆ

#### Ձուկ ճապկելու նոր եղանակ մը

Աւելն մարդ ձուկ կը տապկէ, բայց անոր մասնաւոր համը պահել, ամէն խոհարարի գործ չէ. ոմանք մէջը հում կը ձգեն, ոմանք պէտք եղածէն աւելի շատ կ'իփեն, եւ ոմանք ալ այնքան այրիր կը թաթխեն, որ ձուկերը ձէթին մէջ կը թուլան եւ իրենց համը կը կորսնցնեն: Ուստի կարեւոր կը համարինք ճիշդ մանրամասնութիւններ հաղորդել ձուկ տապկելու եղանակին վրայ:

Աւելնէն կարեւորն է շատ թարմ ձուկ ընտրել, փորը պարպել, թեփերը մաքրել եւ քանի մը վայրկեան կաթի մէջ զնել. յետոյ հանելով ալիւրը թաթխել: Անդին տապակի մը մէջ կարագ ու ձէթ զնել, հասարակ չափով, այրել զանոնք իրար խառնելով, ու տապակին մէջ շարել ձուկերը անպէս որ իրարու չղպչին: Կրակը վայրուն ըլլալու է, բայց ոչ բոցավառ, վասն զի պէտք է որ ձուկերը կամաց կամաց եփին, եւ եթէ կրակը սաստիկ ըլլայ, կը կարմրին առանց եփելու, մինչդեռ պէտք

է ոսկիի գոյն ստանան, եւ մէջն ալ հում չմնայ: Երբ ձուկերը տապակէն հանէք, տաք պնակի մը մէջ շարեղէք զանոնք, յետոյ տապակը սրեղէք, եւ հոն հալեալ սրեղէք կտոր մը թարմ կարագ, եւ այրելէ յետոյ ձուկերուն վրայ անցուցէ՛ք, եւ վրան պղպեղ ցանեցէ՛ք:

Ուշադրութիւն բնելու է որ ձուկերը տաքցած պնակներու մէջ դրուին, եւ զգուշանալու է տապակին մէջ մնացած իւր անոնց վրայ չանցնելու, ինչ որ աննշան խնայողութիւն մըն է, որ կրնայ այդ համեղ կերակուրին համը հոտ փախցընել:

#### Մրգանուց եփելու եղանակը Փոքիկ օրիորդներու համար

Անուշ, օշարակ, բանդակ, հաստեաններ եփելու աւելի դեղատեսակ օրիորդներուն կը վայել, քան տիկիներուն, որոնք կը գրագին աւելի լուրջ ուտելիքներու պատաստութեամբ: Բայց անուշեղէններու պատարասութիւնը այնքան բանաստեղծական բան մըն է, որ պիտի փափաքէինք սորվեցնել մեր զեռահասակ ընթերցողներուն, յուսալով մեծ հաճոյք պատճառել իրենց: Բայց որովհետեւ այս եղանակին պրոպագանդան շատ չեն գտնուիր, պիտի բացատրենք այս անգամ չոր ստորին անուշ եփելու եղանակը, որ այնքան առատ է Պարսոյ մէջ, եւ որ սիրուն ուտելիք մըն է հազկերպի սեղանի մը վրայ:

Որպէս զի մրգանուշը աղէկ ըլլալու, ամէնէն առաջ պէտք է սալորները ընտրել զիտնայ: Անոնց լաւագոյն տեսակն է Աւստրալիայի բուսածը, զոր զանազաններու է անոր նմանող օրիշ սալորներէ: Պէտք է հարիւր յիսուն կոսով սալոր տանել եւ երկու ժամ պող ջուրի մէջ թրջել, յետոյ ջուրը քամելով սանի մը մէջ լեցնել կէս լիտր ջուրով եւ հարիւր յիսուն կոսով շաքարով՝ ձգել նաեւ երկու կոսով կասի, (թարթին) լեմոնի մը բարակ կտրուած կեղեր, եւ ընկոյզի չափ շատ աղիւ տեսակ կարագ: Այս ամէնը պէտք է մեղմ կրակի վրայ եփել երկու քէս երեք ժամ: Երբ սալորները աղէկ մը կակուղան, վրան լեցնել քառորդ լիտր լաւ կարմիր պորտո, ու նորէն եփել մինչեւ որ երեսը բարակ ձերմակ փրփուր մը գոյանայ: — Թողուլ որ պաղի, յետոյ բանդակամանի մը մէջ շարել սալորները իրենց օշարակով մէկտեղ:

Յառաջիկայ թիւով պիտի բացատրենք սեւ հաւկիթներ պատրաստելու եղանակը:

# Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Կ Ե Կ Ն Ք

## ԱՆԱՏՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ

Շարժումս օրաթերթերը հետեւեալ լուրը հաղորդեցին . . .

4. Պոլսէն Գերման Վոլֆ հեռագրական գործակալութեան հաղորդումով նայելով, Օսմ. կայսերական կառավարութեան եւ Տոյչէ Պանքի միջեւ վետոր. 18-ն համաձայնութիւն մը գոյացած է, որպէս զի Անատոլիոյ երկաթուղեաց ընկերութիւնը Գոնեայէն-Էրէլլի երկաթուղի մը շինութեան ձեռնարկէ :

Այս լուրը կը բաւէ ինքնին ցոյց տալու համար, Օսմ. կառավարութեան Անատոլիոյ գաւառներուն՝ մօտ ապագայի մը մէջ անխուսափելի կերպով տեւտրական բարգաւազման անհամեմատ աւելնալը եւ հետեւապէս երկրին տնտեսական վիճակին առաւել եւս զարգանալը :—

Երկաթուղիի գիծը Գոնեայէն մինչեւ Էրէլլի, Էնկիւրիէն մինչեւ Պաղտատ, Հայտար Փաշայէն մինչեւ Մէրսինա, իրենց օժանդակ գիծերով մէկտեղ պիտի չենցնեն այն տեսակ վայրեր, ուր տեղի բերքերը եւ արտադրութիւնները ցարդ չեն շահագործուել փոխադրութեան զիւրութիւնն չըլլալուն համար : Անատոլիոյ ամէն կողմերը երկաթուղիի հաղորդակցութիւնք, վաճառականութեան մղում տալով արմատքի, ներքին արտադրութեանց, ներքին ճարտարարուեստի եւ միանգամայն ներածման տեսակէտով ալ ընդհանուր առեւտրական գործառնութեանց պիտի նպաստեն : Ինչպէս որ Էնկիւրի, Գարա-Հիսար, Գոնիա, Քէօթահեայ, երկաթուղիին շինուելէն ի վեր թիֆթիքի, աֆիօնի, արմոտիքի եւ ուրիշ ընդեղեններու վրայ մասնաւոր արտածութիւն եւ մեծաքանակ վաճառում ունին, այնպէս ալ, քէնտիրի, քէնէվիրի, զաֆրանի, ճէնրիի, չէիթօէք իչիի, խէժի, մեղրամօսի եւ ուրիշ տեսակ արտադրութեանց վայրեր՝ Պոլս, Պէյպղար, Նալլը Հան, Սիվրի-Խար, Քեանդրի, Չաֆրանպօլու եւն. մեծապէս պիտի օգտուին Պաղտատի մեծ գծին ծրագրին գործադրութենէն : Հանրային Պարտուց վարչութիւնն ալ, ծխախոտ, աղ եւն. արտադրող վայրերու հետ ունեցած հաղորդակցութենէն ալ աւելի պիտի օգտուի, փոխադրութեան զիւրութեան պատճառաւ :

Ներքին դաւանները ցարդ փոխադրութեան մասնաւոր ու որոշ ճամբաներուն էին՝ կցուած համապատասխան նաւահանգիստի մը, օրինակի համար, Երզնկա, Կարին, Պիթիս, Վան եւն. իրենց միակ նաւահանգիստ ունին՝ Տրոպիզոնը, Արապկիր, Ակն, Շապին-Գարահիսար կը բանին կիրասունէ, Եօզղատ, Սեբաստիա, Ամասիա, Մարզուան, Չի-

լէ, Չորուս եւն. կը կեդրոնանան Ս. մ. սոնի նաւահանգիստը : Գաթիճուէնի գուն է Ինկայօլու, Չաֆրանպօլոյն Պարքընր ունի իբր նաւահանգիստ : Աստիճ Մէրսին կը հայթայթէ Ատանայի եւ կեսարիոյ բոլոր ներածումը եւ կը կատարէ բոլոր արտածումը, իսկ իսթեմուէնը նաւահանգիստն է Հայկպի, Այնթապի, Մարաշի, Տիարպէքիքի, Մամուրէթիլ-Ադիզի եւն. եւն. :

Ահա Անատոլիոյ կարեւոր գոտիները, որոնց միջոցաւ երկրին ներածումը եւ արտածումը տեղի կ'ունենան : Քէօթահեա, Գարահիսար, Գոնեա, նոյն իսկ Պիլէճիկ՝ առկից առաջ Իզմիրի հետ երբ որ ծէին, բայց երբ Անատոլիոյ երկաթուղին մինչեւ Գոնեա երկարեցաւ, այն ատեն այս ամէնքն ալ Հայտար Փաշայի հետ գործել սկսան, մանաւանդ որ ընկերութիւնը խելացիութիւնը ունեցաւ փոխադրողէքները, այսինքն վարձքը ամենայնիւ եւ պարզապէս մըցիլ Չիւնիոյ դէմ :

Եթէ մինակ Իզմիր-Գոնեայի գիծը կրցաւ Իզմիրի պէս բանուկ նաւահանգիստի մը վիճակը, հապա սրքքան աւելի փոխադրութեան ճամբաներու վերեւ յիշուած զբաղմունքը անհամեմատ կերպով պիտի փոխուի՝ երբ ամբողջ Անատոլու ամէն կողմով երկաթուղիի ներդաշնակ հաղորդակցութեան մը մէջ գտնուի. այն ատեն շատ հաւանականաբար վերը նշանակուած Պարթն, Ինէպօլու, Մամսն, Կիւրասն, Տրապիզոն, Մերսին, Իսթէնուէրուն եւն. նաւահանգիստները իրենց այժմու գործառնութիւններէն բաւական մաս մը պիտի կորսնցնեն. պատճառը յայտնի է, օրինակ՝ Իզմիրը : Երկրի մը առեւտրական գործառնութեանց ոգին մըրցումն է. Երկաթուղիի ընկերութիւնը պիտի ջանայ անշուշտ որպէս զի Երզնկայի հընթալները (որոնն), Էնկիւրի ճամբով Հայտար Փաշայ զրկուելու պայմանաւ, ինք փոխադրէ, եւ ասիկայ ալ զթուար բան մը չէ, պղտիկ մըցումի խնդիր մըն է. մինչդեռ հիմայ Երզնկայէն ամէն ներածում կամ արտածում Տրապիզոնի միջոցաւ կ'ըլլայ. այսպէս՝ բոլոր միւս նաւահանգիստներու համար : Երբ յիշեալ Պաղտատի գիծը մըցում մը յառաջ պիտի բերէ իրարու մըրցակից նաւահանգիստներու միջեւ :

Գոնեա-Էրէլլի գծին շինութեան մօտ ատենի մէջ ձեռնարկուիլը, գրաւական մըն է միւսներուն ալ մօտալուտ գործադրման :

Երկաթուղիի ընկերութիւնը մըցող մը պիտի ըլլայ, փոխադրողներու դէմ, այսինքն՝ քարքրճի, տեվէնի ըսուած փոխադրողներու դէմ, ճիշտ այն մըցման

պէս որ տեղի ունեցաւ առկից 7-8 տարի տարի սուաջ Ղալաթիոյ քարափի շինութեան ատեն, քարափի ընկերութեան եւ մալուհաճիներուն միջեւ : Ներկայիս ալ, Հայտար Փաշայի նոր Քարափը, որ շատ մեծ ծառայութիւն մը կը խոստանայ, ի շահ հանրութեան եկաւ վիճակի նորէն մալուհաճիներուն եւ նոյն իսկ Սիրքէճիի եւ Հայտար Փաշայի միջեւ փոխադրութիւն կատարող աւալարճիներուն (Օսմանյը, Կրամաթի, Մուրատ օղլու եւն. տեղաբնակ) որոնք մեծ զփականակութիւն ցոյց տուին եւ որուն արդիւնքը սակայն ոչինչ եղաւ :

Հայտար Փաշայի քարափը այսօր փոխադրութեան կարեւոր կայան մը դարձած է եւ իր մեծ օգտակարութիւնը մաստեղանելու վրայ է արդէն : Այսօր, Գոնեայէն, Աֆիոն-Գարահիսարէն, Էնկիւրիէն, Քէօթահեայէն, Էսկիշէնիքէն, վերջապէս Երկաթուղիին ամէն կայարաններէն Հայտար Փաշայ բեռնուած ապրանքները *seo bord*, նաւը յանձնելի կը կատարուին, օրինակի համար, Երոպա բեռնուելիք Չիպոն մեղրամօս, Հայտար Փաշայ զրկուած են : Այդ մեղրամօսը եւ բոլոր տանող շոգենաւը Հայտար-Փաշայի քարափին կը մօտենայ ռեզրուակի եւ վաւորէն ապրանքը առնելով, կը տանի Եւրոպա : մինչդեռ քարափը չշինուած շոգենաւ չէր կրնար մօտենալ Հայտար Փաշայ, որով հոն հասած մեղրամօսը, մալուհազրուելով Սիրքէճի պիտի հանուէր եւ հոն կրկին գործողութիւն կատարուելով շոգենաւ պիտի բեռնուէր. կը տեսնուի թէ որքան շահաւոր է հիմայ թէ՛ ծախուող եւ թէ՛ ժամանակի խնայողութեան տեսակէտներով. Հայտար-Փաշայէն Սիրքէճի եկած մալուհան անպատճառ ապահովագրել հարկ էր. վասն զի հարաւուտ ծով մը ապրանքը կրնար կուլ տայ. հիմայ առնոց ո՛չ մէկը կուլ. Հայտար-Փաշայի քարափը գործառնութեանց մեծ դիրութիւն առթած է, եւ երբ յիշուած պարագաներուն մէջ Պաղտատի գծին շինութիւնը կու գայ աւելցուիլ Հայտար-Փաշայի քարափին ընծայած դիրութեան վրայ, այն ատեն զիւրին է ըմբռնել թէ Օսմ. կայս. կառավարութեան Անատոլիոյ գաւառներուն համար առեւտրական ինչ մեծ բարգաւաճում մը վերապահուած կայ, մօտալուտ ապագայի մը մէջ :

Խ. Պ.

## ԱՌՆԵՏՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Պոլսոյ հրապարակի գործառնութիւնք չարթուս ծուր տուին. դաւաններէ քիչ շատ յաճախորդներ. Կիւան, մանիֆաթուրայի, մանածի եւն. պէտքերնին հողացին,

միայն հրապարակին վրայ դրամի պէտք կայ, վասն զի գործարանները վաճառականները նեղելու վրայ են.—

Պոլսոյ հրապարակին առևտրական կարելոր տուններն մին, եւրոպոյցի մը, շարթուս բաւական մտահոգութեան առարկայ դարձաւ, անով որ իր թուղթերէն (Գամպիտ) մէկ քանններ շընդունուեցան եւ ուրիշ մէկ քանն՝ վճարօրը հասածներն ալ չվճարուեցան. յիշեալ տան թուղթերը ունեցողները վախը ունէին թէ suspensionի մը բռնուած են, սակայն նոր հետազոտներ՝ ալ վախը վարատեցին. վերջին մանրամասնութեանց նախելով, յիշեալ առևտրական ասան անդամներէն մին անձնասպան ըլլալով, գործառնութեանց մէջ ընդհանուր խանգարում մը յառաջ եկած է, ոչ ուրիշ բան, որ սակայն կը յուսացուի որ ի մօտոյ կարգադրուի եւ ամէն թուղթ վճարուին կամ ընդունուին, քանի որ առ այժմ suspensionի մասնաւոր պատճառ մը չկայ:

Այս լուրը հրապարակին արդէն փափուկ վիճակին վրայ մեծապէս ազդած է, Գամպիտի գիները միշտ 1-2 փարայ՝ ամէն օր անկուս կրելու վրայ են, զիսաւորաբար ստակի նեղութեան պատճառաւ:

★ Բամպակը շարթուս 12 բունթօ եւս բարձրագու, վերջին հետազոտները սքօրք 5.38 բէնս, իսկ յառաջիկայ Յուլիս-Օգոստոս ամիսներու համար յանձնելի գինը աւելի հաստատ (ferme)՝ ցոյց կուտային: Այս բարձրացման պատճառը կը վերագրուի նուազ քանակութեամբ բամպակ յանձնուելու փոխարէն առաւել սպառում եւ խնդրանք ըլլալուն, այսինքն 100 հակ յանձնման դէմ 130 հակի պէտք կայ, ինչ որ ցոյց կու տան պարբերաբար անգլիական թերթերը, մասնաւոր սթամբուլի թերթերով:

# ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԳԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՂ

Անգլիացի եւ Գերմանացի երկու մեծ քաղաքագէտներ՝ Պլոք եւ Պիլմարք, իրենց կեանքի վերջին տարիներուն այնքան հաստատամտութեամբ պնդած են թէ երկու մեծ պետութեանց միջեւ պատերազմ մը, ներկային, գրեթէ անկարելի է: Ժամանակին տարակուսողներ զըտնուած են այս ճշմարտութեան, եւ սակայն այսօր ամէն պարագայ կուգայ հաստատել թէ, այդ ճշմարտութիւնը վեր է ամէն վէճէ: Ներկայիս, երկու մեծ տէրութեանց միջեւ պատերազմ մը անկարելի է, որովհետեւ արդի զէնքերով ճակատամարտ մը այնքան սպառիչ է, որ ոչ մէկ ազգ ի վիճակի պիտի ըլլայ, պատերազմի միջոցին իր սննդեղէնները ճարելու: Այս պարագան, որ, ի բաց առեալ

Ռուսիան, իրականութիւն է բոլոր ցամաքային եւրոպական մեծ պետութիւններու համար, մանաւանդ բացարձակ ճշմարտութիւն է Մեծն Բրիտանիոյ համար:

Ուրեմն հաստատ կերպով պատերազմ մը երկու մեծ տէրութիւններու միջեւ այսպարհիս ամէնէն մեծ անհաւանականութիւններէն մէկը պէտք է նկատուի, ինչ որ ալ եղած ըլլայ շարժառիթը իրենց միջեւ պատերազմի մը յառաջ գալուն: Արդէն վերջին ատկներս, Անգլիոյ մէջ, ուրիշ մեծ պետութեան մը հետ պատերազմի մը ամէնէն զուգն կասկածը մեծ մտահոգութեանց տեղի տուած է, որովհետեւ կը մտածուի թէ այդ տեսակ պարագայի մը, Անգլիոյ ժողովուրդը սակից իր սնունդը պիտի ստանայ: Նոյն իսկ անգլիական հանդէս մը խիստ շահեկան յօդուած մը հրատարակած է, ըսելով թէ հարկ է յատուկ յանձնաժողով մը կազմել, որ պաշտօն ունենայ խղճամիտ կերպով ու մանրամասնօրէն քննել Անգլիոյ վիճակը պատերազմի մը պարագային եւ մտածել նաեւ այն միջոցներուն վրայ, որով Անգլիա պատերազմի պարագային ի վիճակի պիտի ըլլայ միշտ իր ժողովրդեան համար սննդեղէնի անհրաժեշտ քանակութիւնը գուրտէն ստանալ:

Այս կէտը կ'արժէր մասնաւոր կերպով ուշադրութեան առարկայ ընել, որովհետեւ քաղաքական բաժնի ընթացողներ, ընդհանրապէս զիւրին բան մը կը կարծեն, երկու մեծ տէրութեանց միջեւ պատերազմ մը, երբ կը տեսնեն թէ անոնց յարաբերութիւնները միմազնոզ ամպեր կան հորիզոնին վրայ, ըստ իրենց՝ պատերազմի ամպեր: Մինչեւ ակոսները սպառազինութեան մը արդիւնքն է որ այսօր եւրոպական մեծ պետութիւններ անկարելի է որ կարենան իրարու դէմ պատերազմ հրատարակել: Բանի որ այդ տեսակ յայտարարութիւն մը թէ՛ յազմող եւ թէ՛ պարտուող կողմերուն համար անոնի կերպով մարդէային կեանք եւ նիւթական հարստութիւն պիտի արժէր, այնքան, որ յազմողն ալ չպիտի կրնար հանդարտ խղճով իր յազմականի գափնիններուն վրայ պատկիլ:

Յաճախ, նոյն իսկ բաւական մեծ անհամաձայնութիւններ եւրոպական երկու մեծ պետութիւններու միջեւ իրենց ամէնէն սուր վիճակին հասնելէ վերջ յանկարծ կը կարգադրուին, որովհետեւ այդ վիճակին շարունակութիւնը կրնար յանգիլ պատերազմի մը որ այնքան կը սոսկացնէ զիրենք: Մեծ պետութիւնները, հետեւաբար, իրենց տարբեր՝ նոյն իսկ իրարու ներձակ շահերը իրարու հետ կը հաշտեցնեն բանակցութիւններով, որոնք մասնաւոր սկզբունքներու հիման վրայ տեղի ունենան: Մասնաւոր սկզբունքներու հիման վրայ տեղի ունեցող այդ բանակ-

ցութիւններն են, որոնք աւելի նուիրագործուած բացատրութեամբ մը կը կոչուին զիւլանագիտութիւն: Դիւանագիտութիւնը ոչ մէկ ժամանակի մէջ այնքան կարելոր դեր մը խաղացած է, որքան այսօր եւրոպական մեծ ազգութիւններու քաղաքական կեանքին մէջ: Դիւանագիտութիւնը այսօր միակ միջոցն է, որով եւրոպական տէրութիւններ իրենց միջեւ եղած վիճերը կը կարգադրեն: Ինչ որ առաջ, պատերազմով կը կարծուէր թէ կարելի է շահիլ, նոյնը կը կատարուի այսօր Եւրոպայի մէջ, զիւանագիտական գործունէութեամբ մը: Եւրոպական մեծ պետութեան մը համար սա տարբերութիւնը միայն կայ որ պատերազմը ծայրայեղ միջոց մըն է գոհացում ստանալու, իսկ զիւանագիտութիւնը բանաւոր ճամբան Այս ըմբռնումին գործադրութեան սակայն սա պարագան յառաջ կուգայ որ արդիւնքն ալ շատ աւելի չափաւոր կ'ըլլայ, մինչդեռ միւս կողմէ ալ շատ աւելի հաստատ եւ շատ աւելի նուազ զոհողութեամբ մը ձեռք կը բերուի:

Եւրոպական մեծ պետութիւններու քաղաքական կեանքին մէջ, արդէն ամէնուն ծանօթ կէտ մըն է թէ գիւլանագիտական յարաբերութիւնները տակաւ որքան բազմակողմանի եւ կենսական կը դառնան: Եւրոպական մեծ պետութեանց զիւանագիտական յարաբերութեանց զըլխաւորաբար զարկ տուող պատճառներն մէկն է վեհապետներու կամ պետութեանց գլուխներու այնչափութիւնները՝ օտար արքանիքներու կամ պետութեանց գլուխներու: Յառաջիկայ դարուն, արդէն շատերը պիտեն, որ այս տեսակէտով շատ բեղմնաւոր շրջան մըն է: Նախ Ռուսիոյ Չարը պիտի այցելէ իտալական արքանիքը, յետոյ Անգլիա, նոյնպէս հաւանական է որ էտտորրո թագաւորը այցելէ ցամաքային եւրոպական մեծ պետութեան արքանիքները: Անգլիոյ մարտաքաղաքն ալ, յառաջիկայ դարնան կամ ամրան, կ'ենթադրուի թէ պիտի ընդունի ցամաքային եւրոպայի մեծ պետութեանց մէկ կամ երկու վեհապետներուն այնչափութիւնները, եւ այսպէս շարունակաբար: Հետագիւրները այս շարքուն սկիզբը նմանապէս կը հազարդէին թէ Մ. Նահանգներու նախագահն ալ հաւանական է որ յառաջ ջիկայ մայիսին ճամբորդութիւն մը ընէ դէպի Եւրոպա: Յորմէհետէ Մ. Նահանգներն ալ մեծ պետութիւն մը դարձան, շատ աւելի պէտքը կը զգան զիւանագիտական յարաբերութեանց ոյժ տալու, եւրոպական մեծ պետութեանց հետ ունեցած իրենց դործերուն մէջ. եւ զիւանագիտական յարաբերութեանց ամէնէն աւելի ոյժ տուող միջոցն է վեհապետներու կամ պետական գլուխներու իրարու տուած այնչափութիւնը:

Մ. Շ.

Արտոնատէր Ա. ՈՒԿԱԵԱՆ  
Տպագրութիւն Սազաեան  
Կալաթա, Գուրշուքու խան քի 7

**ՊԱՆՔԱՆ**

ԱՌԱՆՁԱՆՆՈՐ ՀԵՍԼ ԱՁԴԱՅԻՆ  
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ. Ի ՍՕՅԻՍ.

Գրամազրույթ, Պահեստ  
եւ Երաշխաւորութեան դուժար

**ՖՐԱՆՔ 7,500,000**

Գրամատուն Ընկերութեան Ի Թուրքիա  
ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ

Ընկերութիւնը չմերկայացուած գումարներու մեզ

Գործակախներ կը փնտռուին

ԹՈՒՐԿԻՈՅ ԸՆԿ. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ  
Կ. ՊՈԼԻՍ, Ղալաթիա, ձեռիտ խան, քիւ 1-2

**ՆՈՐ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ**

Պատրաստ եւ չափի վրայ նագուստներու

**ԼԱ ՊԷԼ ԺԱՌՏԻՆԷՌ**  
Կալաթա, Շիրիի քրամուէյի կայարանին դէմ, 23

Սոյն հաստատութեան մէջ կը գրու-  
նուին ամենաճշտօր կերպատով շինուած  
ձեւաւոր պատրաստ հագուստներ, ասէնքն  
այ խիստ չափաւոր զիններով, որովհետեւ  
տէրը, Պ. Լուիզորուլը, 24 տարիէ ի վեր  
չատ ծախելու սկզբունքը իւրացուցած է,  
կը գտնուին նաեւ մանչ եւ ազնիւ տղոց  
համար ամէն տեսակ գլխարկներ: Ձեռ-  
ուան եղանակին համար մասնաւորաբար  
ընտիր հալուստներ եւ բալթօներ հասած  
են եւրոպական առաջնակարգ դորժա-  
րաններէ:

**ԱՆԱՐԱՏ**

**ԹԱՃ-ՏԷԼԷՆԻ ՋՈՒՐ**

ՀԱՄԵՂ ԵՒ ԱՌՈՂՋԱՐԱՐ

Յանձնարարուած

Բոլոր բժիշկներու կողմէ

Աճիտիք

Կը ծախուի երկու տեսակ պղպեղ շիշերու  
եւ ճերմակ հաղարնոցներու մէջ

Մանուր բիւրեղ եւ երկէրներով բոցաւոր

**ՋԳՈՒՇԱՆԱԿ ԿԳՂՄԵՐԷՆ**

ԿԵՂԻՐՈՆԱՏԵՂԻՆ Է

Ղալաթիա, Եէր Այլթը ձամի կողմը  
Սրբազգէրիկ խանին տակ, քիւ 5

ՕՂԱՆ ՔՈՒԼԱՔԵԱՆ ԷՅԻ ԽԱՆՈՒԹԸ

Թէ՛ՅԸ ամէնէն առողջապահիկ բնակիլին է  
Թէ՛ՅԸ ամէնէն աժան ըմպիլին է  
Թէ՛ՅԸ ամէնէն աննդառար բնակիլին է  
Թէ՛ՅՆ է որ կը զիւրադնէ մարտոգութիւնը

**Ա. ԱԼԷՄԵԱՆ**

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԹԻՅԻ

Թանախ փողոց, քիւ 49

Ա. ԱԼԷՄԵԱՆ Թէ՛ի մեծ վաճառատունը  
ունի ամէն տեսակ հոտաւէյա ու համեղ  
մզնիւ տեսակէ թէ՛ի, շատ աման գինե-  
րով: Գաւառներէ կ'ընդունուին ա էն տե-  
սակ յանձնարարութիւններ եւ կը դոր  
ծադրուին կատարեալ ճշգրտաճանութեամբ  
եւ ուղղութեամբ:

ԱՏԱՄՆԱՐՈՒԺԱԿԱՆ ԸՆԿ. ՄԹԵՐԻ

**ՍՕՐԻՍ ՖԱՐԱՃԻ**

Ղալաթիա, Մէրքեպանի փողոց, ձեռիտ խան, 3

ԿԱՆԻԿ ՎՃԱՐՈՒՄՈՎ

Թուրքիոյ ամէն կողմերը կը զրկուին  
ապրանքներ

**ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ**

Ա. Տ. Ա. Մ. Ն. Ա. Բ. Ո. Յ. Ժ.

Պոլիս, Պանչի Գաբու, Պին Պիր Չեյիտին դիմաց  
ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը զանուի  
Սիլիւսար, Իճապէ, Տողրամաճը փողոց իր բնակարանը  
Ամէն օր 5-11 յիմն Պոլիս, Պանչի Գաբու, Պին-Պիր-Չեյիտին դիմաց  
Կիրակի օրեր ժամադրութեամբ

**ԲՆԷՆ ՓՎՓՍՁԵԱՆ**

Իերա, Բանէի Բասաճ



Մեծ մէքանաց հեծե-  
լանքներու եւ յարա-  
կից ամեն տեսակ կազ-  
մածնրու, յապտերնե-  
րու, օդամախ գործի-  
ներու, եւլե. եւլե.

**ԳՈՍՅՈՐ ՀԵՇԵԼԱՆՈՒՆԵՐ**

Մանուր բիւրեղ Արեւիչի համար պորթուրու  
Մանուր աշխատանոց  
Հեծելանքներու շինութեան եւ նորոգութեան համար

**ԹԱՅՅՄԱՆ ԵՂԲԱՐՑ**  
**ԿՈՃԱԿԻ ՄԵՔԵՆԱՅ**

Թէ՛ զերձակներու եւ թէ՛ կանանոց զգեստ-  
ներ կարողներու համար անհրաժեշտ  
ԿՈՃԱԿԻ ՄԵՔԵՆԱՅ

ՄԻՍՅՆ 46 ՖՐԱՆՔՈՎ

Թայճաման եղբարց կոճակի միջինայով կը  
չինուին 16 տեսակ մեծ եւ փոքր կոճակներ  
Մեկ ժամուան մէջ 185 կոճակ

ՄԵԾ ՄԹԵՐԱՆՈՅ

Կալաթիա, Պէոյի ք Միլլիթ խան, քիւ 1

**ՖԷՆԻՔԱ ՕՐՈՐԻՇԻՆ**

ԿԵՆ Յ. ՀՐԴԵՇԻ ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԿ. ԱՌԱՆՁԱՆՆՈՐ ՀԵՍԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՏԱՍԱԼ Ի ՎԵՂԵՆԱ. 1860ԻՆ.

Գրասենեակ՝ Համար 40 խան, քիւ 52, 53, 54, 55, 56

Լիազոր սերկայացուցիչ՝ Գ. ՖԻՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օրօրիշին Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.—  
35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օրօրիշին Ընկերութեան  
20,000 Ֆր. ի եւ քսաննէ հինգ տարուան համար, տարեկան 925 Յ) Ֆր. պիտի վճարէ  
ու պայմանաւորուան պիտի ստանայ 31 266 Ֆր. Նշուան դրամ ա'րողջովին. Իսկ եթէ  
նոսրի դոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան  
1,314.62 Ֆր.: Այս ամէն գումարները ԱՆՈՒՄԱՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, եւ Ֆէնիքս  
Օրօրիշին Ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխատէ իր բոլիսով:

**Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ Յ. ԻՍԿՐԻԼԵԱՆ**

ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԹԷՅԻ ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ  
Պոլիս, Պանչի Գաբու  
ձեյալ պէյ խանիկն կի 10

ԱՂՆԻԻ ԹԷՅԵՐ  
ԱժԱՆ ԹԷՅԵՐ  
ԹԷՅԻ ԸՆՏԻՐ ԽՈՒՆՈՒՐԳԵՆԵՐ  
ԵԱՎՐՈՒԵԱՆ ԻՍԿՐԻԼԵԱՆ  
ԹԷՅԻ ԽՈՒՆՈՒՐԳԵՆԵՐԸ  
ԱՆՄԻՐՅԵԼԻ  
ՏԵՍԱԿՈՎ ԵՒ ԳԻՆՈՎ  
MARQUE DÉPOSÉE

Գաւառներէ կ'ընդունուին ամեն քանա-  
կութեամբ յանձնարարութիւններ եւ կը  
կատարուին ամենայն ճշգրտապահութեամբ

**ՀԷԼՎԷՏԻԱ**

ԱՊԱՀՈՎ. ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ  
Հրէլեի, կենաց եւ ծովային արկածներու դեմ  
Ընդունուի ԵՐՈՍՏՈՅԻՑԻՉԻՉԸ  
Ո. ՄՅՏ ԵՒ ԸՆԿ.  
Կալաթա, Պէոյի-Թեյիտին խան, քիւ 23, 24, 25



**ՅՈՎՍԷՓ ԷՅ. ՊԱԼՊԱԼԵԱՆ**  
(ՄԵՂՐՈՒՆԻ)

ԱՏԱՄՆԱՐՈՅԺ  
Մուղաֆէրիէ Հիւանդանոցին եւ  
Պարօկական Վարժարանին

Իերա, Մ'ժ փողոց, Թագսիմ, քիւ 61  
Չքրահեան արարման

Պալպալեան ամէն օր աղոյսի ամէն  
տեսակ շիւանդութիւններով տառապող-  
ները կ'ընդունի, իսկ Ուրբաթ, կիրակի եւ  
երեքշաբթի մինչեւ ժամը 5: Գիշերուան  
ու եւէ ժամուն կարելի է զիմեր: Պալ-  
պալեան կ'երաշխատէ իր լեցուցած ու  
չինած աղոյսները: Յորեկները աղոյս  
քաշիլ տալու համար որոշ վարձք մը չկայ-  
քաշիլ տալոց իր կատարել կարելի է:  
Ապահանջուան ճիւղ

**ՈՒԷՍԴԸՐՆ**

ՀՐԴԵՇԻ ԴԷՄ

Ա. Ն. Գ. Լ. Ի. Ա. Կ. Ն.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

ՀԱՄԱՏԱՍԱԼ 1851ԻՆ.



Հարգանքով Ընտանեաց համարը Ա. Ո. 6000000  
Պարտաւորութեան Եւ Գաբուի հասոյթ » » 1250000  
Վճարեալ արժանութեան » » 4 0000  
Հրապարակիս ծածօք Յրահու. եւ Գեթ. րն-  
կերութեանց գրամագրուարը 100,000ԷՑ աւելի է  
Ուեզըրն Ընկ.ը հրէլեի զէժ ամէն կար-  
գի գործեր կ'ապահովագրէ: Վնասները  
տեղ ոյն վրայ եւ անմիջապէս կը հատու-  
ցանէ:

Ներկայացուցիչ Թուրքիոյ  
ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒՊՈՒՍԱՌԻ

Պոլիս, Պանչի Գաբու Անտիպոլի խան 20, 21, 22

Տեղոյս եւ ծածօք Յրահու. եւ Գեթ. ընտանեաց  
պարտաւորութեանց Եւ Գաբուի հասոյթ 100%  
100%էն աւելի է, Գիշերուան Ընտանեաց  
125% է, Ինչ որ երաշխաւորութեան ճշգրտապահութեամբ:

**Գ. ԳԱՔՐԻԷԼԵԱՆ**

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Բերա. Մեծ-փողոց, Կալաթա Սերայի փսեին դեմ, քիւ. 200  
 Գյ. Եյ. Շր. օրերը սոստօտուն կանուխէն մինչեւ երեկոյ ժամ 11 1/2  
 Բյ. Դշ. Ուր. օրերը 6 էն 11 1/2, կիրակի օրերը ժամադրութեամբ:

**ՄԻՆԻՄԱՏ ՀԱՅԿԱԶՆ**

ՀԱՇՎԱԿԱՆՈՐ ՀՈՎԱՆՈՑՆԵՐՈՒ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Ղալաթիա, Գարաթեոյ, Քաճիսիոն խանին տակ  
 Հովանոցի նորագութիւններ ալ կը կատարուին

Ստորեւ նշուած շրջանակները սահմանուած են ծանուցումներով: Անոնք, որոնք կ'ըզգեն այս առիթէն օգտուելու, ՏԱՍԸ ՂՐՇ. ՄԻԱՅՆ վճարելով կարող պիտի ըլլան իրենց մէկ ծանուցումը այդ շրջանակներէն մէկուն մէջ գետնելու  
**ԶՈՐՍ ԱՆԳԱՄ:**


ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆՔ ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ  
 1.— Բրազիլի Ստրֆի Օստանի, Բ. տիպ. գին 6 զրշ. էջ 336: 2. Նիւ մունէի էտէպիաթը Օսմանիէ, գին 4 զրշ.: (Քերտականական, համաձայնական եւ տաղաչափական ծանօթութեամբ): 2-4

ԻՐԱՎԱԿԱՆ ՇԱՐՔԱՔԻՆԻՔԻ տարեգրութիւն սկսեալ ընդարձակուած ըլլալով, կը հրատարակուի աշխատութեամբ կարող զրոգներու եւ հանրութեան կը ներկայանայ իր լուրջ ու կարեւոր հրատարակութիւն մը: 1-4

**Ս. ԳԱՆՃԵԱՆ**

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Ի Բարիկ ուսումնասիրած ամենավերջին գրութեանց համաձայն դարձանումներ կը կատարէ բոլորովին նորահար գործիքներով, կ'ընդունի հիւանդները ամէն օր իր բնակարանը ի Գառաղիւղ, Գոնսիւլթատի. օնները միշտ ձրի:  
 Ծան.— Թաղական Խորհրդէ եւ կամ Ազգատարնամ մարմնէ վկայուած աղքատներուն ձրի դարմանում:



ՄԱՍՆԱԻՈՐ ԴԱՍԵՐ ԹՈՒՐԿԵՐԷՆԻ  
 Դիւրամտչելի պայմաններով  
 Մանրամասնութեանց համար զիմեւ  
 «Մաղիկ»ի Արագրատուն 1-4

ՍԻՄՕՆ ԹԷԼԵԱՆ  
 Արանց Դերձակ  
 Չափու վրայ ամէն տեսակ զգեստներու  
 Պոլիս Հաճօրույօ խան քիւ. 45 1-4

ՄԻՍԱԲ ԳՈՒՏԱԲԵԱՆ  
 Վաճառատուն  
 Պատի թուղթերու, պատկերի շրջանակներու, ստորներու, եւլն. եւլն.  
 Կալաթա, Քիւսէիին դեմ, քիւ. 25 2-4

Ա.ԴԱՄ ՎԱՐԴԱՆԵԱՆ  
 Վաճառատունը ամէն տեսակ  
 Չարդեղիկաց եւ նորամուտեանց  
 Պոլիս, Մեծ-Շուկայ, Քիւքքիներու դուռ, 41-43  
 եւ Սուլթան Համամ քիւ. 58 1-4